

СИБРИЦЫ ОЗЕРНЫ

# СИБРИЦЫ



891.99

U-20

31.863  
Ungleichheit, 1/4

Zipp  
Zipp

15a


1990年1月1日

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

# ԱՐԱՐԱՏ



PRINTED IN THE UNITED STATES OF AMERICA BY THE DELPHIC PRESS, NEW YORK

# Կ Ո Չ Ո Ւ Ն Ք



Զերթ տատրակներն՝ որ կը թառին կըտուրին տակ,  
Եւ կամ աստղերն՝ որ կը շարուին կամարն ի վար,  
Թըռէք հիմա, ով իմ երգերն յոզնավաստակ,  
Դէպի մատեանն՝ որ կաղմեր եմ ձեզի համար:

Որպէս տատրակ դարձէք հիմա դէպի մատեան.  
Ալ թող դադրին պար ու ճախրանք, եւ անտըրտունն  
Կարգով շաբուած՝ միշտ իրարժէ դուք անբաժան՝  
Աստղերուն պէս շողացէք հոն լըռիկ եւ մունջ...



891.99

U-80

# NEW SPRING

BY

Vahram Sofian


LYRICS AND  
MONOLOGS

A 29782

ՆՈՐ  
ԳԱՐՈՒՆ

Գրիգ

ՎԱՀՐԱՄ ՍՕՖԻԱՆ



THE DELPHIC PRESS

NEW YORK

1946

ՏԵՂԻԻԿ ՏՊԱՐԱՆ

ՎԻԼ ՆԱՐԻ

1946

Վարդահամբոյք շըրթունքներով եւ աչերով արեղակ,  
Եռչանաթոյք թաթիկներով եւ այտերով քնքշնի  
Աս գեղուհին, որ կտրծեցի գարնան քոյրիկն երկուորեակ,  
իմ սիրոն այսօր ըզդըլինելով՝ վերածեց զիս դուսանի:

# Զ Օ Ւ



Օն, արթընցէք եւ զինուեցէք, ով դուք երգերն իմ անահ,  
Թող ձեր փողերն հոգոյս խորէն կարօտագին որոտա՞ն,  
Եւ սիրասուն իմ Պերճուհին բարձրացուցէք դէպի գահ,  
Ես կը բաղձամ որ նա յաւէտ իշխէ ոլորտիս կայսրութեան:

Ողջոյն սիրոյդ, ով իմ հոգւոյս գարնանաւէտ թագուհին,  
թող որ այսօր քեզ նըւիրեմ այս վեհաշուք պալատն հին,  
Որուն սիւներն ես պըճնեցի քանդակիներովն այս քառեակ,  
Եւ ծեփեցի պատերն անօր՝ սըրտիս սէրովն ըսպիտակ:

Երազներն իմ՝ Հոն կը ծածկեն ամէն գետին եւ սանդուխ,  
Մըտքիս ջահերն յաւէտ անմար՝ ձեզունն ի վար կը վառին,  
Կը գեղգեղին եկքանիկներն հառաջներուս հոգերուխ,  
Եւ կը խընկեն թարմ ծաղիկներն իմ տենչերուս թաղարին:

Եթէ երբեք սէրն անարատ՝ ունի աղերս սըրտաշարժ,  
Այն ատեն դուն, ով թագուհի, պէտք է գառնաս անմահ դուն,  
Զի Աստուծմէ պիտի խընդրեմ աղօթքներով աղէխարչ,  
Որ պահէ քեզ յաւէտ այսպէս քընքուշ, անրիծ, եւ սիրուն . . .



Ն Ա Ր

Գ Ա Ր Ո Ւ Ն



Գարունն եկաւ զեղեցկութեամբ ծիածան,  
Դէմքիս փըչեց տաքուկ շունչն իր հոտեւան,  
Ոտքերուս տակ կանանչ գորգեր փըռուեցան  
Հիւսուած լոյսովն ու ցօղերովն առարւան:

## ՆՈՐ ԳԱՐՈՒԱՆ



Կիներն հագան չըրջապղեսաներ ըսպիտակ,  
Ռրագէս անբիծ անմեղութեան նըշանակ,  
Եւ աղջիկներն՝ երազներով փառունակ՝  
Շառազնեցան կակաչներու հանդունակ:

Այս տուաւօս պիտի երթամ գիւղիս տան  
Բանամ գըռներն ու ամէն փակ պատուհան,  
Եւ յարկէ յարկ պիտի շըրջիմ ման ի ման,  
Որ յարկերուս լուս ճըզուռներն արթըննան :

Պիտի նայիմ թէ կը մընա՞ն գեռ կանդուն  
Քիւերուս տակ ծիծառներու մէն մի բոյն.  
Պիտի ըսեմ ողջ վարձակալ սարդերուն՝  
Թէ լըբացան պայմանագրերն ամէնուն :

Պիտի լարեմ ժամացոյցն իմ պատէն կախ,  
Օրբեմ անոք մէծ ճօնանակն աջ ու ձախ.  
Դուն ալ եկուր, օրերու օրն այս ուրախ՝  
Մեռելոց չէ, այլ յաղթութեան տօն չըքնար . . .

## Կ Ի Շ Ա Կ Ի

Կը փարփռին գարնան արծաթն ու ոսկին՝  
Զուրերուն մէջ եւ ցօղերուն առարձւան.

Եարան—շարան կ'երթան հիմա այր ու կին՝  
Դէպի փոքրիկ եկեղեցին գեղջկական։



Խազաղութիւնն՝ երամներով տատրակի՝  
Կը տարածուի զանդակատան տանիքէն,  
Մառերուն մէջ՝ կը մըկըրտեն կիրակի,  
Զոր թըռչնիկներն՝ անուշ լեզով կ'օրհներգեն։

Ժամուն ոըրտէն՝ կը թաւալի մեղեդի,  
Ամէն անցորդ կը սարսըռայ զողահար.  
Արտասուակաթ կը կանգնի խոտն աղօթքի,  
Եւ կը ցաթէ Աստուած հիմա լեռն ի վար...

# ԴԱՇՏԱՀԱՆԴԵՍ



Լեռներ, դաշտեր, զառիթափ,  
Հողի ամէն խորանարդ  
Ծածկը լըսան հապըչտապ՝  
Նոր գորգերով դեղազարդ:

Պուրակ, սանդուխ, արածետ,  
Ծառուղիներ բընական,  
Պըսակուեցան ծաղկաւէտ  
Կամարներով յաղթական:

Քըռչուն, միջատ, անտառին  
Երաժիշտներն անհամար,  
Նըւազախումբ կազմեցին  
Քընարներով բիւրալար:

Եւ արագիլն՝ հանգչած հոն՝  
Լուրջ զեկավարն հանդիսին՝  
Դարձուց կըտուցն հորիզոն,  
Բացաւ թեւերն ահագին:

Ցաթեց պայծառ արեգակ,  
Հընչեց քայլերդ երկնային,  
Ժըղիտներով ցոլաբակ՝  
Եկաւ տարուան թաղուհին..

# Հ Ի Ւ Ռ Ը



Արծաթ թելեր՝ կը պըրկեն  
Մըսուշի քօղն ոսկեման,  
եւ կը բացուի յամբօրէն՝  
Պայծառ երազն առտըւան :

Հեռուներէն եւ մօտէն՝  
Զանդակ, ծընծդայ, ճռուողիւն,  
Աւետելով կը մաղթեն  
Երջանկութիւն եւ գարուն :

Աղջիկ մըն է մէն մի թուփ՝  
Դաշտերուն մէջ ցիրուցան,  
Եւ ամէն թուփ սիրածուփ՝  
Գոգնոց մունի ծիածան :

Զըմբան խոհերն՝ որ հոգւոյս  
Կը ճընչէն գառնագին,  
Կասկած ու վախ, տարակոյս,  
Փախուստ կուտան վերըստին :

Խոտին մէջէն՝ կը ժըպտին  
Գարնան աչերն անապակ,  
Կարմիր, կապոյտ եւ դեղին,  
Աղօթքի պէս ըսպիտակ :

Եւ կողջունեմ հոգեթով  
Հիւրն իմ հըզօր ու վըսեմ,  
Մինչ յորդելով ես խինդով  
Ոհուշանուշ կ'արտասուեմ . . .

Նոր յուսընկան բիւրեղ մըն է մոզական,  
Որուն ցաթած գուշակութեան ուշադիք՝  
Հարս բարտիներն ըզմայլահար կը խոկան.  
Աշխարհ փըռուած երազ մըն է տնպատիք:

# Լ Ո Ւ Ա Ծ Ա Գ

Երկիրն համակ շունչն է բըռնած լիայոյս,  
Երկինքն յառած իր մոլորակ ամէն աչք,  
Աշխարհն մէջ ու երկինքին այս պահուս,  
Անըրջաթել նինջ կը հիւսուի եւ հըրաշք:

Շուրջն իմ կ'ըզգամ շարժումեւեր հոտեւան,  
Մինչդեռ միայն առուակն է որ կը շարժի.  
Շունչն իմ բըռնած՝ նըման հանուր բընութեան  
Սըրտատըրով կ'ըսպասեմ ես հըրաշքի:

Մինչ հեռաւոր մութ անկիւնէն քաղաքի,  
Հոսոտելով արշալոյսի վարդն ոսկի,  
Կը ձայնէ հաւն ու կը կանչէ զիս ուշքի.—  
«Աչքեր-հիդ-լո՛յս, արեւն ահա կը ծագի...»



# Լ Ե Ռ Ն Ա Ծ Ա Կ



Առարւան մութին ու լուսին՝  
Երբ ամէն աչք խուսի է զեռ,  
Ես կը սիրեմ հեծնալ ձին՝  
Եւ արշաւել լեռն ի վեր :

Ելլել մինչեւ սարն անկոխ,  
Ուր ամէն ծառ՝ Երգեհոն,  
Եւ ծաղիկներն աղօթող՝  
Համակ խունկ են եւ միւսոն :

Տեսնել քաղաքն հեռուէն՝  
Գալիք փառքի հանդունակ,  
Տանիքներով ոսկեղէն,  
Տուներն արծաթ եւ սուտակ :

Դիտել քընքուշ եւ գալար  
Յորդ ծըմանքներն արտերուն,  
Դեսի զըմբուխտ ավնիվար՝  
Ճերմակ բաղեր երազուն :

Տեսնել ովկիանն՝ յարաշարժ  
Որպէս փաղփուն հայելի,  
Եւ զեփիւռէն հեզաքարչ՝  
Առաղաստներ նազելի :

Դիտել երկինքն ընդարձակ,  
Շընչել հովիկն հոտաւէտ,  
Մինչեւ ուռի կուրծքն արձակ,  
Մեծնայ հոգին՝ սըրտին հետ :

Եւ արթըննան մըրափող  
Բոլոր ուժերն հոգեկան,  
Շեփորելով որպէս փող՝  
Նոր երգերն իմ՝ որոտա՞ն . . .

# Գ Ա Մ Ը

Մըսուրնիվար, օղակներու ընդմէջնէն,  
Երկաթ շըղթան՝ ոըղոցի պէս կը քաշէն.  
Մըծկեր քուռակն իր գըլխիկովն՝ անվարան  
Կը հարուածէ քընքուշ ըստինքն իր մօրկան:

*A 29287*

Մըշուշի գոյն ծոյլ զոմէշներ՝ կուշու ու կուռ  
Փըսուած գետին՝ գեռ կը խըռկան խըժալուր.  
Բարկ եւ թըթու՝ ինչպէս օդի ու գինի՝  
Կուգայ բուրժունքն անսանական մարմինի:

Լուսամուտէն կ'իջնէ արեւն որպէս սիւն,  
Ցուցազրելով յարդի փոշին փողփողուն.  
Մըրտին խորէն կը բառաջէ հորթն արթուն,  
Մինչ կը բըզզայ քըղոցն ոսկի ճանճերուն...



Ջ

Ակունք եմ ևս բազմերակ,  
Ես առուակ եմ երգերու,  
Զինջ տաղերու աղբերակ,  
Քայլերդներու գետ հուժկու:

Կը բարբձանամ որպէս ամպ՝  
Եւ կ'որոտամ ծաղէ ծագ,  
Դըղբբկելով յաղթերդ բամբ,  
Եւ շանթելով կեռ կայծակ:

Բ

Ափերսիվար հովանի՝  
Կը հըսկեն ինձ թիկնապահ,  
Որպէս շոճի եւ կաղնի՝  
Հըսկայ պապերն իմ անմահ:

Դառնալով ամպ՝ ես կ'ըլլամ  
Ցոյսի գըղեակ ըսպիտակ,  
Սիրոյ անուրջ լուսածամ,  
Կամ տենչանքի աշտարակ:

Ծ

Ճամբայ բացէք երաղին  
Իմ երգերուս անըսպառ,  
Ով լըսանիստ յեռներ սին,  
Ով գուք ժայռեր անբարբառ:

Եւ կը ճիւնեմ անբիծ սէր,  
Ես կ'անձրեւեմ եւ մասունք,  
Կը բանամ զով ծով ըստուեր,  
Եւ կը ցօղեմ բիւր արցունք:

●

Ես կ'ոռոգեմ կարեվէր  
Սիրտեր, կեանքեր ողեվար,  
Կը հառաչեմ վիշտնիվեր,  
Եւ կը ծագիմ խինդն ի վար:

Ես կը մարեմ ամէն բոց,  
Ես կը ջըրեմ եւ ծարաւ,  
Կը լըսանամ ամէն խոց,  
Եւ կը լուծեմ ամէն ցաւ...

# Բ Ա Տ Ա Կ Ա Ն



Արթըննալով գարունն իր խոր թըմբիրէն,  
Ճռուսղիւնով եւ մայիւնով զատներու.  
Կանչեց բոլոր զաւակներուն որ բերեն  
Տուրքերն իրենց՝ Աշխարհ՝ կըրկին պըմանելու:

Կըտուրին տակ՝ թառած որպէս ծիծեռնակ,  
Պատուհանէն՝ որպէս լեզուակն արեւուն,  
Հոգեգըրաւ երգերովն իր բովանդակ՝  
Եկաւ Գարունն՝ անոր կանչեց օրնիբուն. —

Եւ տուներէն ու զոմերէն անհամար՝  
Արձագանգեց բազմալեզու պատասխան.  
Միայն ծերուկ պարտիզապանն էր գալկահար՝  
Որ չի լըսեց անուշ կանչերն այդ օրուան:

«Եկուր հիմա, ով ժըրաջան պարտիզպան,  
Տե՛ս, քու փոքրիկ պարտէզն է զեռ անխընամ.  
Ի՞նչ ըլուաւ քեզ անդութ քամին Զըմեռուան,  
Այ տարարադդ իմ վաղեմի բարեկամ: »

08

Գարունն՝ անոր ի զուր կանչեց ընդերկար,  
Իը տարածուէր լըքուած պարտէզն աւերակ,  
Մինչ հալող ծիւնն՝ այդ իւլըմիթին քիւնիվար՝  
Կը կաթկըթէր արտասութի հանգունակ...

Մաղերն անոր՝ վերջալոյսով մըրկած ամպեր ըսպիտակ,  
Հակատն անոր՝ հերկըւած արտ ժամանակի խոփին տակ,  
Աչքերուն մէջ՝ արտասուաթոր մոմի ծուխ կար կապուտակ,  
Վաստակաւոր դէմքն էր լըման ձըմբան թոռմած արեգակ:

Ա Յ Դ Պ Է Ս  
Է Ր Ա Ն . . .



Իր «բարի լոյսօն»՝ ան նախ կուտար արեգակին նորածագ.  
Իր առջեւէն՝ կ'երթար առուն, լերան կատուն, նապաստակ.  
Կ'ուտէր արտի նըպաստն արդար, կ'ըմպէր լիրան երգն յըստակ:  
Իր ետեւէն՝ կուգար խընճոյք եւ օրհնութիւն եւ վաստակ:

Ունէր ջուխտակ կարգած աղջիկ, եւ կարգըւած մանչ զաւակ,  
Դըպրոցին մէջ՝ ունէր թոռներ, եւ ժամոն մէջ՝ սարկաւագ.  
Կը փայփայէ՛ր եզան ճակատ, ձիու ականչ ու զաւակ,  
Եւ կը սիրէր դըրան առջեւ նըստած ծրինել դըլդըլակ:

Բատացեր էր հողէն՝ հաւատք, ծառէն՝ քամակ եւ հասակ,  
Ասողերուն հետ զըրուցելէն՝ դարձեր հողին անապակ.  
Ամէն մէկ խօսք՝ կ'ելլէր բերնէն սուր եւ շիտակ զերթ նիզակ.  
Այդպէ՛ս էր ան, մեր գիւղի պատն, իմ մանկութեան ժամանակ . . .

# ՎԻՇՏ ԹԹԵՆԻՈՅ

Կը սիրէինք մենք զիրար·  
Օրերն եկան ու անցան·  
Մեղ ամէն մարդ կը ճանչնար,  
Մըսերիմներ անբաժան:

Ինքն՝ ալեհեր պարտիզան,  
Ես՝ վաղեմի թըթենի,  
Ան ինձ կ'ըլլար պահապան,  
Իսկ ես անոր հովանի:

Անցան աշուն եւ ձըմեռ,  
Եկան գարուն եւ ամառ,  
Եւ ես անոր՝ անհամբեր  
Բոպասեցի ընդերկար:

Եւ կուտայի ես անոր,  
Որպէս համեստ թութի ծառ,  
Միրդ եւ նըւազ եւ օրօր,  
Ամէն դարուն եւ ամառ:

Բայց իմ ընկերն ալեհեր՝  
Լըքելով զիս միսմինակ,  
Քընանալու դացեր էր  
Օտար ծառի շուքի տակ...

## ԿԱՐ ՈՒ ԶԻԿԱՐ



Դիշերն ամ բան՝ կ'ըլլար պայծառ,  
Երկինքին մէջ նոր լուսընկան՝  
Ասողերն իր չուրջ ժողուած կ'ըլլար  
Հէքեաթասաց կընօշ նըման :

Դըրացի տան պատուհանէն՝  
Աղջիկներու գէմքեր սիրուն՝  
Կը ծաղկէին ծիծաղելէն  
Լուսընկային լոյսովն օժուն :

Երբ կը հընչէր «Կար ու չի կար,  
Կար ու չի կար ժամանակին.»  
Մեր մամիկին հէքիաթն երկար,  
Որ հէքիաթն էր իր իսկ կեանքին :

Դըրան առջեւ՝ ասաղերուն տակ՝  
Պահ մը մոռցած աշխարհն ու զինք,  
Մէնք ալ կազմած կէս շըրջանակ,  
Բոմայլահար կ'ունկընդրէինք :

Ու կ'երթայինք խընկարկելուն,  
Բրոնած ձայնին թելն օրօրուն,  
Անոր կեանքին ութսուներկու  
Անհետացած խորաններուն . . .

# Մ Ա Զ Ա Խ Ա Ն Զ Լ

Երակներուս կարմիր հեղեղն՝ այս գիշեր  
Խուժեց մարմնիս ափունքներէն բովանդակ,  
Եւ յարաճուն սարսափելի յուզումներ՝  
Ճարճատելով բըռընկեցան կուրծքիս տակ:

Արիւնս եռաց ու եփեցաւ վրփրադէզ՝  
Յասկոտ սըրտիս կաթսային մէջ հըբաչէկ,  
Երբ մըղձաւանն ուժգին ըըռնած կոկորդէս՝  
Զիս փոխադրեց կըռւէի ճակատն ահարեկ:

Ուր՝ ես տեսայ հազար հըրէշ ու ձիւաղ,  
Լեզուներով եւ աչքերով հըրեղէն,  
Որոնք զարեր մընալէ վերջ անսըւաղ՝  
Կ'որսուային միս եւ արիւն լափելէն:

Աշխարհն ամբողջ էր ապակի թափանցիկ,  
Ու ես տեսայ իր մեռելներն անհամար,  
Եռչոր որդեր՝ ըրբթունքներով մածուցիկ՝  
Կը լիզէին գիտկներն այդ յամբաբար:

Միջոցին մէջ՝ աւատանորդներ դիւային՝  
Հեծած հիմա սեւ վիշապներ ահարկու,  
Փոթորկելով կապոյտ տաճարն երկընքին՝  
Զարչախնեցին բիւր կանթեղներն աստղերու:

Մինչ վըհուկներ՝ եղունգներովն իրենց կեռ՝  
Բըզբատեցին քօդն Աստուծոյ խորանին,  
Տատրակի պէս՝ հըրեշտակներ կիսամեռ՝  
Բըրվըռուալով ինկան գետին լալագին:

Սըրբազնազարդ Տէրն իր վըշտէն շանթահար՝  
Փետաեց գըլուխն եւ իր մօրումն ալեհեր,  
Մինչդեռ իրենց յաղթանակէն խելազար՝  
Մըռնչեցին սագայէլներն անվեհեր:

Տիեզերքին ինկան սիւներն ահապին,  
Փըլուզումի ժընորն ողբաց ծագէ ծագ,  
Նախաստեղծեան խաւարին՝ իշխոց վերըստին  
Քառսային միջոցին մէջ սանձարձակ:

Կանդնած այնտեղ անկարեկից ու մոլոր,  
Հիւանդացա՛յ պատկերն ահեղ դիտելով,  
Եւ ուզեցի պոռալ ուժովն իմ բոլոր,  
Բայց քարի պէս ծանր էր յեզուս եւ թոթով:

Ահ, իմ մորթիս ծակաիքներէն անհամար՝  
Քըրտինքի պէս պոռթկաց արիւն անխարնայ,  
Մահամերձի հըունչիւնով զողահար՝  
Դարձայ կըշտի ու ես լալէն արթընցայ...

1941

# Ո Ս Կ Ե Դ Ա Ր



Հըսաւշքներու ոսկեդարբին մէջ կ'առլրինք.  
Տիեզերքն է չըրջած հիմա գըլխիպար.  
Մեր ոտքերուն ներքեւ ունինք լոկ երկինք,  
Ոտքն է գըլուխ, գըլուխն է ոտք մեզ համար:

Առառուածն՝ այդպէս իր երկինքէն գահընկեց՝  
Կը կոխկըռտենք, կը հայհոյենք անվարան,  
Մինչ զու ցընթած, յետամընաց բանաստեղծ,  
Դեռ կը հեղես աղօթասաց տաղարան:

Ներկան է ուազմ, վազն՝ յաղթութիւն անողոք,  
Անցեալն՝ ամօթ եւ պարտութեան հողակոյտ,  
Արիւնիդ հետ չըրջան ընող սէրն ալ լոկ  
Քիմիական դործողութեան հոլովոյթ:

Այդ վիճակով՝ նոր դարում մէջ շի գաս ման,  
Անմիջապէս քեզ ոտքերէդ կը կախէն,  
Մինչեւ վիզիդ մըկանունքներն ամբանան,  
Գըլիսիդ վըրայ քալել սովորիս մարդկօրէն:

Մեռեալն՝ այս օր շիրմէն փախած յաղթական՝  
Դամբանական կ'արտասանէ ողջ գըլիսին,  
Մինչ թըսչուններն՝ ովկիանին մէջ լուղ կուզան,  
Անտառին մէջ՝ ձուկիրն արձակ կը թըսին:—

Հըրաշքներն այս եւ ուրիշներ կը կարդամ,  
Եւ կ'աւաղեմ ու ոըրտարուխ կ'ուղեմ լալ,  
Որ սըսրագործ աշխարհին մէջ այս փարթամ  
Պիտի երկար ես չը կըրնամ յաժենալ...

1941

Ք Ս Ա Ն Ե Ր Ո Ր Դ

Դ Ա Ր Ո Ւ Ի Ն



Աշխարհն երկնեց եւ կըռանեց դարերն ի բուն,  
Քըսաներորդ դարուն՝ հիմնեց արքայութիւն,  
Եիրիմներու կատարներէն՝ ազուան եւ բուն՝  
Եեփորեցին լոյս եւ օրէնք եւ գիտութիւն:

Քըսաներորդ դարուն՝ յարեան ճիւաղներն հին,  
Աշխարհն հըտպիտ՝ իր ներկային յետաղիմեց,  
Եիծաղեցան Գաբրիէլի սըրբեան քըթին՝  
Եղեմազուրկ սաղայէլներն ամենամեծ:

Յուցաղբելով աշխարհային հարըստութիւն՝  
Եիծաղեցան սաղայէլներն արիւնասուն,  
Քըսաներորդ դարուն՝ ցաթեց արքայութիւն,  
Ռաբունօրէն չեփորեցին ազուան եւ բուն...

Աշխարհն է խենթ, աշխարհն անբան, դիւահար,  
Ախտերն անոր՝ կը սաստկանան դարէ դար.  
Այս ի՞նչ ըշտապ, այս ի՞նչ խուճապ խօլական,  
Մարդերն են կտոք՝ մեքենաներն կառապան:

## Հ Ո Գ Ի Ն



Աշխարհն է քաջ, աշխարհն հանձար, որ կերտեց  
Մեքենաներ եւ զործիքներ մեծամեծ.  
Այս ի՞նչ հըբաշք, այս ի՞նչ հընարք մարտական,  
Մեղցոց Աստուածն եւ սատկեցոց սատանան:

Աշխարհն է կոշտ, աշխարհն է բիրտ, անըզգամ,  
Ո՞չ սէր, ո՞չ երգ, այլ կը դիպէ լոկ դըբամ.  
Ի՞նչ նենդութիւն, ի՞նչ ժանտութիւն չարաշոք,  
Իր մէկ հատիկ կեանքին հանդէպ խուսափուկ:

Աշխարհն է կոյր, աշխարհն է խուլ, ցաւազար,  
Ախտերն անոր՝ կը սաստկանան դարէ դար.  
Կը բարձրանայ գահն իր գոռող՝ վեր ու վեր,  
Իր գահակալ հոգին՝ իսպառ կարեվէր...

# Պ Ա Տ Գ Ա Մ Ը



Զէ՛, ճարմատուն այդ որոսումն հըբեղչին՝  
Որ կը լըսուի հորիզոնին ետեւէն,  
Մովչն անդին պատերազմող ահարեկ  
Բանակներու հըբետանին չէ երբեք:

Լըռէ, աըզա՛ս, եւ ունկընդրէ երկիւղած,  
Ամէն անդամ վերէն խօսի երբ Աստուած,  
Պատգամն անոր կը դըզըրդէ ծագէ ծագ,  
Եւ աչքերէն կ'արձակուին շանթ ու կայժակ:

Բայց դու այդպէս մի՛ պահուըտիր գողահար,  
Աստուած՝ բընաւ անմեղ մանկանց չ'ըսպառնար-  
Վերցուր հիմա խաղալիքներն այդ բոլոր,  
Եւ մի՛ կըրկներ հին հարցումներ մեղաւոր:

Եկուր, աըզա՛ս, ծընբաղբելով քով ի քով,  
Մենք միասին լուռու աղօթենք հաւատքով.  
Աշխարհին դէմ ոճիրներու եւ դաւի՛  
Աստուած այս օր շատ բարկացած կը թըւի...

# Մ Ա Ր Տ Ի Բ



Երբ լէզէոնն՝ իր զիրքերէն այդ օրուան՝  
Հալածուեցաւ մինչեւ յետին նոր կըսուան,  
Ետին թողած հետքին վըրայ աւերակ՝  
Մոռցաւ ինկած զինուոր մըն ալ միսմինակ:

Անապատի արեւին տակ հըրածին՝  
Կը կայծկըլտար դեղին ովկիանն աւազին,  
Ողորմելի գոյքերուն քով իր թափուր՝  
Կը տարածուէր լըքուած մարտիկն անձնատուր:

«Անրազդ արզայ,» ձայնեց արեւն երկինքէն,  
«Պիտի թոռմի անուշ լեզուդ պապակէն,  
Եթէ ըըսէր երկնից օրէնքն իմ ոըրտէս՝  
Պիտի երբեք չի խանձէի քեղ այսպէս:»

«Հէք վիրաւոր,» ըստ քամին բարձրաձայն,  
«Պիտի կանչես եւ մարտընչիս ընդունայն,  
Ես աւազով պէտք է թաղեմ քեզ միայն  
Ինծի տրուած հըրահանդին համաձայն:»

Եւ օրնիբուն՝ վերէն արեւն հըրակէզ  
Խանձեց, մըրկե՛ց մինչեւ չորցուց փայտի պէս,  
Եւ աւազով՝ քամին յուշիկ թաղեց զայն,  
Անապատի օրէնքներուն համաձայն . . .

1943

# ՀՈԳԵՀԱՆԳԻՍ



Բարով եկար, հազար բարով,  
Ով գու զինուոր վիրաւոր,  
Մռացութեան դի՛ր զըստան քով  
Ուսերուդ բեռն ահաւոր:

Դիկտատորներ՝ թող յափրանան  
Պատիւներով սընապարծ,  
Եւ թող ցընծայ աշխարհն անբան՝  
Նոր փառքերով յեղակարծ:

Կը վերջանայ հոս գողզոթան՝  
Պատերազմին մեղաւոր,  
Մըտի՛ր կայանն ասպլնջական՝  
Հանդըստաւէտ եւ անդորր:

Այսուհետեւ ա՛լ չեն խոցեր  
Սըլաքներով՝ քու հոգին,  
Ո՛չ մէկ տենչանք եւ ոչ մէկ ոէր,  
Ոչ մէկ չարիք մարդկային:

Բարով եկար, հազար բա՛րով,  
Կայանն անեզծ եւ անզորը,  
Նիրհէ հիմա նինջն անվըրդով,  
Ով գու զինուոր մենաւոր...

# Ա Ն Ս Ո Վ Ո Ր



Զուխտակ բուրգերն հատոքներուս երկուորեակ՝  
Փոշոտեցան դարանին մէջ սըդաւոր,  
Նըստած հիմա անոնց տըխուր շուրջին տակ՝  
Ես կ'որոնամ մըտածումներ անսովոր:

Կ'ուզեմ որ իմ երգերն ըլլան ալքոհոլ,  
Ըլլան զինի եւ զարեջուր եւ օղի,  
Որ ես զանոնք բաշխեմ ամէն գինեմոլ  
Մարդասպանի, ըստահակի եւ զողի:

Կ'ուզեմ որ իմ երգերն ըլլան ամէհի  
Սաւառնակներ, մարտանաւեր, Հըրասայլ,  
Որ ես զանոնք նըւէր զըրկամ աշխարհի  
Տըխրահըռչակ ասպետներուն մարդագայլ:

Կ'ուզեմ որ իմ երգերն ըլլան զառնուկներ՝  
Իւզով, մեղրով, համեմներով խորովուած,  
Որ ես զանոնք մատուցանեմ մըսակեր  
Հարուստներուն, կըղերներուն անստուած:

Կ'ուզեմ որ ես ըլլամ քերթող անսովոր,  
Եւ սատարեմ քաղաքակիրթ մարդկութեան...  
Որ տընակիս դարանին մէջ ահաւոր  
Հատորներու փոշոտ դէզեր չի մեծնան...

1940

## ՅԻՇԵՑԻՔ ՄԵԶ



Առաջնորդներն օր մը յանկարծ որովհետեւ յիմարացան՝  
Զըրկըւեցանք մենք մեր սէրէն, մեր ոընուցած տենչէն չըքնաղ.  
Ո՞չ տուն ունինք, ո՞չ քուն ունինք, օտարութեան մէջ ցիրուցան,  
Մեր սիրտն է խոց, փորն անօթի, բայց մեր աչքերն ունին ծիծաղ:

Մեր ճակատն է կենուոտ ու թաց, մեր մէջքն է կոր, մեր վիզն է հակ.  
Անհանգըրուան եւ խորտ ու բորտ, փոշոտ ճամբան է մեր ճամբան.  
Ոչ օդանաւ, ոչ մարտանաւ, ոչ ոռումք ունինք եւ ոչ բանակ,  
Գիշերին մէջ մենք թրուչուններ՝ ունինք բոցեղ երգեր վաղուան:

Դուք՝ որ մեզի դարբնել ուրիք դաժան շըղթան պանդըխտութեան,  
Դուք՝ որ մը քըմծիծաղով կանչեցիք մեզ ձեզ զինակից,  
Որ ճառեցիք արդարութիւն եւ իրաւունք համայնական,  
Քըշելով մեզ ըսպանդանոց՝ դառներու պէս անդիտակից:

Դուք՝ որ յետոյ լըքեցիք մեղ օտարներու հոգածութեան,  
Տէրեր՝ որոնք ո՛չ սէր ունին, ո՛չ երդ ունին եւ ոչ Աստուած,  
Որոնք այնովէս սպարութագին փայփայանքով մեղ կը գըթան,  
Ինչպէս կըսուէն վերջ կը գըթան կաղ զինուորին թըշուառացած :

Դուք՝ որ տեսաք որ մարդ ենք մենք, մեղի չափ մարդ, մեղմէն խիզախ,  
(Զի բոցին դէմ՝ թուղթ եղանք մենք, եւ նետին դէմ՝ կուրծք հոլանի)  
Դուք՝ որ տակաւ արդարութեան օրէնք կ'երկնէք հեշտ եւ ուրախ,  
Յիշեցէք մեղ, մենք տարագիր զաւակներն ենք Հայոստանի:

Ոչ օդանաւ, ոչ մարտանաւ, ոչ զէնք անինք եւ ոչ բանակ,  
Մեր սիրան է խոց, փորն անօթի, բայց մեր աչքերն ունին ծիծաղ.  
Մեր ճակատն է կընճուռ ու թաց, մեր մէջքն է կոր, մեր վիզն է հակ,  
Մենք բունաւեր թըոչուններ ենք՝ ունինք ահեղ, բոցեղէն տաղ.

Կարեցէք մեղ, հեղնեցէք մեղ ու մոռցէք մեղ եթէ կըրնաք . . .

## ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՎԱՀԱԳՆԻ



Նորաստեղծեան Հըրաշափառ օրն երկուքին այդ յաղթական՝  
Ապառաժներն աղի արձան՝ պիտի հալին ձիւնի նըման,  
Արտասուակոծ ովկիանոսներն՝ իրենց խինողէն պիտի ցամքին,  
Պիտի լըծուի տիրող գազանն՝ անիրաւուած որսի կամքին:

Ու երբ ձընի արեւաբիր այդ երախան ճառագայթուն,  
Պիտի ըլլայ Արդարութիւնն՝ անոր նաժիշան եւ ըստընտուն,  
Որ կանացի օրօրին տեղ եւ քնքշութեան կաթին փոխան՝  
Պիտի տայ կամք դիւցազնական եւ բարկ դինին ազատութեան:

Սընանելով աստուածներու այդ սընունդովն հըրապատառ՝  
Պիտի եփի արիւնն անոր, պիտի մեծնայ որպէս թաթառ,  
Պիտի դարբնէ զինք ու զըրահ՝ մետաղներովն իր աշխարհի,  
Նետ ու նիզակ պիտի շինէ ծառերովն հաստ եւ վիթխարի:

Բւ ամպի պէս որոտալով եւ շանթի պէս հարուածելով,  
Պիտի մորթէ ոսոխն հըրէչ, փըզրէ անոր ոսկորն ու միս,  
Երկինքն ի վար պիտի ժըպտին սուրբերն Հայոց դարախըռով,  
Պիտի դադրի կոտտացող վիշտն իր պապերուն . . . եւ իմ սըրտիս . .

Լ հոեւէ ինձ նըւազաւոր մըւածման

Ա ստուածամերճ սանդուխնիվեր ծիածան,

Յ ուչիկ դարձուր հոգւոյդ աչերն երազուն՝

Ա բեւելեան հորիզոնին լուսօծուն.

Ո ուստակափառ հընամի թագն իր գըլիսին,

Տ անիքին տակ շափիւղազարդ դըմբէթին,

Ա յն տեղ բազմած պիտի ցոյց տամ եռ քեզի

Ն ըշուլազեղ մայր թագուհին աշխարհի . . .

## ՊԱՐԹԵՒ ՈՒ ՄԱՇՏՈՑ



Սահմակ եւ Մեսրոպ, անմահ ոգահակներն Հայոց աշխարհին,  
Դարերուն մէջէն՝ մեղ կը պատղաժեն, հաւատքով անմար,  
Որ ճըշմարտութիւնն՝ երբեք չի մեռնիր ու կ'ապրի արին,  
Արշալոյան յոյսին՝ կը կին կը ծագի զրբկեալին համար:

Սահմակ եւ Մեսրոպ, վըսեմ եւ հուժկու եւ ալեմօրուս,  
Մեղ կը փոխանցեն սըրտազին ժառանդ, կըտակ հոգերուխ,  
Տըխուր սիրտին՝ երգ, եւ խաւար միտքին՝ երանելի լոյս,  
Ողջ սերունդներու վերելքին համար՝ երկնամերձ սանդուխ:

Սահմակ եւ Մեսրոպ, սուրբ սահմիրաներն հանուր հայութեան,  
Դէպի առազան՝ անդուլ կը հարթեն մեր ճամբան արդար,  
Յոյց կուտան մեզի լայն հորիզոններն՝ որ պիտի լուսնան,  
Հայ այր ու բէնով՝ կ'օրհնեն ու կ'օծեն ըզմեղ դարէ դար...

# ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ



Մըստածումովս ես կը դիտեմ խանդավառ՝  
Անյաղթ կեցուածքն Արարատին ալեփառ,  
Թագուն ուժերն իմ էութեան՝ յարաժամ  
Անոր լայնքն ու հասակին կ'ըստանամ :

Կարօտակէզ նայուածքիս տակ կը ծըփա՛յ՝  
Ծիրանափառ ծովակն օրհնեալ Անւանայ,  
Իմ հոգիիս ողջ անուրջներն անթարշամ՝  
Իր մըրմունջն եւ օրօրչն կ'ըստանամ :

Խաւարին մէջ՝ երբ աարօրէն՝ զըրկըւիմ  
Այդ կենարար զոյդ ակերէն մըսերիմ,  
Իմ հաւատքիս կամարնիվար անձկալի՝  
Լուսաւորչի կանթեղն յայնժամ կը փայլի...

# ԵԿԵՂԵՑԻՆ



Ավիին վըրայ՝ պողոտայի նեղուցին,  
Ուր՝ մարդկային կը ծըփայ ծովին ահազին,  
Մամուաքանդակ ժայռի մը պէս ամբակուռ  
Կաշտարտկուի եկեղեցին խընկարոյր:

Անոր մեծդի գըռներէն ներս՝ կը ծազկի  
Գութ ու գորով, եւ ըսփոփանքն հաւատքի.  
Խորաննիվար՝ ցաթած որպէս լուսընկայ՝  
Մանկիին Յիսուս՝ մօր գըրկին մէջ կը չողայ:

Այս աեղ կուգան մարդերն՝ ամէն կիրակի,  
Դըղեակներէն եւ խուցներէն քաղաքի,  
Որ հոգիներն հաղար ախտով վարակուած՝  
Վերաբուժուին Տիրօջ ձեռքովն ողործած...

## ԱՐԻՒՆԴ ԱՐԴԱՐ

Յուրաք գոմին մէջ՝ Քու անուշ մայրին ապրէր երկունք,  
Եւ դառնաղին գիշերնիբուն թափէր արցունք,  
Աշխարհ եկեր եւ անբատիր ապրէր ևս Դուն,  
Ու խաչուեր ես սիրոյն համար անսէր մարդուն։

Նոր յոյսերով գիտեցի ես ամէն տարի  
Ծընունզի ծառ, իմ երկրին մէջ թէ օտարի,  
Այնքան տարի ունայնօրէն ունկընդրեցի  
«Խաղաղութիւն եւ հաճութիւն ամէն անձի։»

Դար է եկեր, գար է անցեր քըսան անգամ.  
Կ'աղօթէ Քեզ մինչ կ'ուրանայ կըզերն անգամ.  
Կեղծիքներովն այս մեղապարտ՝ զեռ քանի՞ զար  
Պիտի հեղնեն, Գառն Աստուծոյ, արիւնդ՝ արդար...

# Ա Ե Ր Ա Խ Ա



Աշխարհ գալէս՝ չէի զըղջար ես երբեք,  
Չէի սոսկար մահէն չար,  
Մեկնելէս վերջ՝ անուշ սէրն իմ սըրտարեկ  
Եթէ ետիս չը մընար:

Երբ ես դադրիմ եւ թաղեն զիս որպէս հող,  
Փըզի սիրան իմ սիրահիւս,  
Թաղեն գանկիս քընքուչ ուղեղն իմ խորհող,  
Եւ զոյգ աստղերն աչերուս,

Ո՞ր հէք մասնիկն իմ քայքայուած էութեան՝  
Պիտի մահէս վերապրի,  
Սիրէ, երգէ եւ մըտածէ յաւիտեան՝  
Առանց սըրտի եւ մըտքի:

Թէ կարենայ ապրիլ առանց ողջ մարմնին,  
Կամ նոր մարմին ըստանայ,  
Ինչպէս պիտի սըրբութիւնն այդ՝ իր նախկին  
Հարազատ սէրն ուրանայ:

Աշխարհ գալէս՝ չէի զըղջար ես երբեք,  
Չէի սոսկար մահէն չար,  
Մեկնելէս վերջ՝ անուշ սէրն իմ սըրտարեկ  
Եթէ ետիս չը մընար...

Յոզնակոհակ ժըխորին մէջ անխռհեմ,  
Եւ լոյսերու հանդէսին մէջ այս վարթամ,  
Սիրտիդ զարկերն ես անխռափան կը լըսեմ,  
Ու ես միայն քու աչուկներդ կը տեսնամ :

## S U. P. U. N. Q. U. S



Դուն իմ ասաղն ես եւ մեղեղին մըտերիմ,  
Որ կը ծաղկիս կապոյտին մէջ իմ հոգւոյն,  
Եւ մեր շուրջի այս խաժամուժն ոխերիմ՝  
Նըւղելով մեղ կը թըւի շատ հեռուն :

Ազունքնիվար ինքնաշարժի հոսանքին՝  
Թեւապարտիակ մենք կը քալենք անվրոդով,  
Ամէն կողմէ երփնալոյսեր կը ծաղին,  
Մինչ կ'որոտայ ողջ պողոտան շըսինդով :

Ո՛չ, մենք որքան երջանիկ ենք, բաղդաւոր,  
Մենք տարանջատ կըզզիացած միասին,  
Ես՝ քեզ համար՝ երկնակամար հոգեւոր,  
Դուն՝ մէկ հատիկ լոյսն իմ հոգւոյս երազին...

## ՀԱԶԱՐ ԱՐԵՒ



Արեւն որքամշն գեղեցիկ է, սիրական,  
Երբ որ ծովի կապոյտ շուրթին կը հակի,  
Եւ ծովին յուզուած՝ այդ տարվանքին սիրական  
Կը վերածուի հազար ու մէկ կոհակի:

Աչերուդ մէջ հայելացած պատկերն այդ՝  
Երբ կաթողին աչերուօ մէջ կը նայիս,  
Սըրտիս խորէն կը բարձրանայ հըրացայտ  
Հին արեգակն եւ կը ծաղկի հոն Մայիս:

Ես կը հեգնեմ վերջալոյսի իմաստն հին,  
Հոգիներուն գիշերն անայդ՝ կ'ուրանամ,  
Հազար արեւ թող մեր առջեւ խոնարհին՝  
Որ մեր ետեւ ցաթին նորէն բիւր անգամ . . .

# Լ Ք Ո Ւ Մ

Վերջալոյսի զբւարթ ցոլքերն՝ որ մարեցան յամբօրէն,  
Առաղերն արծաթ՝ որ մի առ մի որպէս կանթեղ կախուեցան,  
Եւ առագաստն՝ որ հեռացաւ երազի պէս սահելէն,  
Հըմայելով մատնեցին մեզ անճառելի տըխորութեան:

Իցիւ թէ մենք, հոգեհատոր, վերածուէինք միասին՝  
Զոյդ մը անփոյթ եւ թեւաւոր պարիկներու սիրալիր,  
Եւ թըսէինք դէպի գըրգանքն երանութեան պարտէզին,  
Ուր կը ծըփայ չընաշխարհիկ խաղաղութիւնն անպատիր:

Ուր՝ մըտերիմ մեղբալուսնի հոգեպարար լոյսին տակ,  
Միւռոնաջուր լընակին մէջ ջրբանուշներ կը լողան,  
Եւ վեհաշուք սօսիներու անտառին մէջ սիրերդակ՝  
Մանուշակներ կը փըսփըսան հէքիաթներ հոտեւան :

Հոն միասին ընկողմանած՝ ըզմայլահար ու զինով՝  
Ըմբուշնէի՞նք անեղծ սիրոյ աղապատանքն երկնածին,  
Եւ ժամանակն ուղեկորոյս՝ ըզմեղ իսպառ մոռնալով՝  
Վիշտն ա՛լ երբեք չի մօտենար մեր սիրտերու երազին :

Ով ցանկալի եւ անմատոյց զըրախտավայր խընկաւէտ,  
Անըրջահիւս զոյդ սիրտերու երազային ներաշխարհ,  
Վերջալոյսի ցոլքերուն հետ թառամելով առ յաւէտ,  
Կը լըքես մեղ՝ պիտակցութեան դիշերին մէջ՝ դալիկահար.

# Ա Ն Ե Զ Բ Ա Կ Ա Ն



Մըշուշի պէս թախիծ մը կայ, սիրական,  
Որ հանապաղ մեր կեանքին մէջ կը հոսի,  
Որուն հանդէպ՝ չունինք ոչ մէկ ապաստան,  
Նոյն իսկ չըքնաղ կըզգեակին մէջ երաղի:

Մեր կեանքին մէջ՝ անցաւոր է ամէն բան,  
Միայն թախիծն անեղբական կը հոսի,  
Որուն հանդէպ՝ չունինք ոչ մէկ ապաստան,  
Ոչ մէկ նըշոյլ ազատութեան փարոսի . . .

Ե Ր Ե Ւ Ե Լ Ի Ն



Տարիներն՝ անվերջ կուգան ու կ'երթան,  
Սերունդներ մարդկանց՝ անդարձ կը մեկնին,  
Կը ՓԸՆՃԻ հըպարտ կոթողն յաղթութեան,  
Կ'աղօտի պաստառն՝ որոլէս երազ հին:

Դարերուն անգութ հարուածներուն տակ՝  
Ամէն ինչ կ'ընկճի, կ'ըսպառի իսպառ,  
Կը մընայ միայն իմ սէրն անսպակ,  
Մէրն իմ մեծասքանչ, իմ սէրն անըսպառ...

# Հ Ա Մ Ա Ն Ի Շ



Սէրն իմ, ըստւ, կը նըմանի սա վարդին՝  
Որ կը ծաղկի ճերմակ լոյսով հոտեւան,  
Կամ ծիսածան վերջալոյսին գարնային,  
Եւ կամ կապոյս սա ջինջ ասաղին իրիկուան:

Մինչ խորասո՞յզ մըսածելով անձկագին՝  
Յիւեցի ես վուշն այդ ծաղկին թաղուհի,  
Վերջալոյսի սեւցող ամպերն ահագին,  
Եւ ջինջ ասաղին սիրտի հըրդեհն ամեհհի . . .

Երբ անսայ քեզ, Երբ անսայ,  
Կարծեցի քեզ հըրեշտակ,  
Դուրս եկար դուն սատանայ,  
Դըժոխ բացիր կուրծքիս տակ:

## Ս Ի Ռ Ե Ր Գ

Զիս սիրեր զիս, չիս սիրեր,  
Այդ ոչինչ է, այդ ոչինչ,  
Բաւ է անսնեմ քու աչեր,  
Որ մոռանամ ամէն ինչ:



Զիս կ'ատես դուն, զիս կ'ատես,  
Բերնակդ՝ այդպէս կը դուժէ,  
Թող բերնակն այդ՝ պազնեմ ես,  
Ատելութիւն՝ հոգըս չ:

Ամէն անդամ քու վերադարձն երբ կ'ուշանայ՝  
Քիչ մ'աւելի շուտ կը հատնի մոմն իրիկուան,  
Թըսչնիկն հեռուն՝ մինակ կուլայ ծառին վրայ,  
Եւ կը ցամքի ծաղկաստանի սիրտն հոտեւան:

Պարտէղին մէջ՝ կը թառամի քիչ մը գարուն,  
Քարին փարած տարփոտ բաղեղն՝ ալ կը թուլնայ,  
Լիափըթիթ վարդէն՝ կ'իյնայ փերթ մ'ալ տըժգոյն,  
Ամէն անդամ քու վերադարձն երբ կ'ուշանայ:

## Յ Ա Պ Ա Ղ Ո Ւ Մ



Օրն արիւնած՝ լերան վրայ կը մահանայ.  
Կ'ամի ողբերգն առուակներուն յորդ ու վրճիտ.  
Կը մոռանայ սոխակն իր երդն հոգեհըմայ,  
Ամէն օր որ կ'անցնի առանց վերադարձիդ:

Եւ կ'ուշանայ վերադարձիդ պահն երջանիկ,  
Գիշերն՝ առառու, կ'ըլլայ առառուն՝ զիշեր նորէն,  
Երազելէն, մըրափելէն, հատիկ-հատիկ,  
Կ'անցնին կ'երթան կեանքիս օրերն անդարձօրէն . . .

# Զ Ա Ն Զ Ր Ո Յ Թ



Առաւօտէն մինչեւ իրկուն՝  
Ես դիտեցի երկինքն անհուն,  
Փայլակնացայտ եւ որոտուն.  
Առաւօտէն մինչեւ իրկուն։

Եւ օրնիբուն դիտեցի ես  
Անձրեւն՝ որ փակ պատուհանէս  
Վար կը վազէր արցունքի պէս։  
Եւ օրնիբուն դիտեցի ես։

Զէի կըբնար ու չէի լար։  
Հիւանդ չէի կամ վըշտահար։  
Անցեալն յուշիկ կը քընանար։  
Չէի կըբնար ու չէի լար։

Յողնած էի ես միմիայն  
Երազներէն եւ ամենայն  
Տենչանքներէն իմ ընդունայն՝  
Յողնած էի ես միմիայն։

Որքա՞ն դառն է գիշերն, Աստուած,  
Որ վախճանն է առեղծըւած,  
Հոգիներուն հէք ու անլաց։  
Որքան դառն է գիշերն, Աստուած . . .

# Ա Պ Ա Ս Ա Ն



Ամպերուն մէջ՝ պառկած հըսկայ դեւեր կան,  
 Որ այս գիշեր քաղքին վերեւ կը խըռկան.  
 Կ'ոռնայ քամին, կ'իջնէ անձրեւն հերարձակ,  
 Եւ դուրս կ'ելլեն աւազակներն համարձակ:

Բայց մի՛ վախնար դու ո՛չ մէկէն, սիրական,  
 Ես կըղպեցի դուռն ու ամէն պատուհան,  
 Երբարեցի երախաներն՝ երկուքն ալ,  
 Եւ լեցուցի ատըրճանակն իմ օրհնեալ:

Ես չեմ կըրնար սաստել տարբերն անըղպայ,  
 Եւ սաստել գողն՝ որ այլեւըս չի զողնայ.  
 Շուտով մըտիր բաց գըրկին մէջ իմ սիրոյ,  
 Եւ պաշտպանուէ հոն ապահով՝ մինչեւ լոյս...

# Վ Ր Դ Ո Վ Ա Ն Ք



Արեւն որպէս երփնալուցկի՝ ամպերուն մէջ կը վառի,  
Երանդածուի ծովն է լեցուն թըռչուններով ըսպիտակ.  
Սիրտն իրիկուան՝ կը բարախէ տըրովիւնով կիթառի,  
Եւ կը ցաւի գիտակցութեան զէրքն անդարման՝ կըրծքիս տակ:

Ես, սիրական, ես տեսեր եմ արշալոյսներ խընկաբոյր,  
Ես լըսեր եմ երգն աստղերուն, ծաղիկներուն եւ հովին,  
Ոչ մէկն ինծի ներշընչած է այնքան քընքուշ հըրապոյր,  
Որքան քու սիրտն եւ քու աչերն եւ սիրասուն քու հովին:

Այս իրիկուն վըրդովեց զիս տեսարանն այս գեղանի,  
Զարագուշակ բեւենելով ուրուանըկարն հեռաւոր,  
Երբ քու սիրոյդ եւ իմ սիրոյս միջեւ պիտի ընդլայնի  
Մըշտածաւալ եւ մըշտակոյր ամայութիւնն ահաւոր...

Զ Օ Ւ Ա Վ Ի Գ



Երբ զիս կը զըրկես՝  
Ծոցիդ մէջ չըքնաղ,  
Կ'անհետի կուրծքէս՝  
Ամէն վիշտ ու վախ:

Այս սիրտն է թըռչուն.  
Սիրտն իմ սիրահար,  
Միակ բոյնն ես դուն՝  
Թառելու յարմար:

Բոյնին մէջ ուրոյն՝  
Հարուստ է սիրտն իմ,  
Կեանքն է ճռուողիւն,  
Աշխարհ՝ մըտերիմ:

Բայց գիրկեղ հեռու՝  
Աղքատ է սիրտն իմ,  
Կեանքն է ահարկու,  
Եւ աշխարհ՝ շիրիմ...

Ա Ն Չ Ա Տ Ո Ւ Մ

Ահաղանդով առտուն ընդուատ կ'արթըննամ .  
Նինջի ժամերն որքա՞ն արագ կ'ընթանան .  
Ըզքեզ զըրկող ամենազօր սէրն անդամ՝  
Կը խոնարհի զահին առջեւ բաժանման :

Ես կ'ուզէի դեռ քիչ մըն ալ քընանալ,  
Եւ արթըննալ գտոնուկներուս մայինէն,  
Աւաղ, սակայն, ճակատագիրն՝ ոխակալ,  
Ու կեանքն՝ անվերջ անջատում է համօրէն :

Կ'իջնեմ փողոց, կ'անցնիմ մեր տան յանդիման,  
Պատըզամին սէրս է յենած գըլխիկոր,  
Բայց կը Հընչէ տըխուր կոշնակն անջատման,  
Ես կը մեկնիմ հանրակառքին մէջ մոլոր . . .

Աշտարակէն կ'արձագանգէ կէս գիշեր.  
Տուն կը համնիմ աշխատանքէն յողնաբե՛կ.  
Այ իմ անուշ սիրականի լո՛յս աչեր,  
Որ ինձ նորէն բարի զալուստ կը մազթէք:

Ա Յ Զ Կ Ո Ւ Թ Ի Ի Ն



Քընքուշ շըրթներ՝ կը հանդիպին շըրթներուս,  
կը կարկաջէ հոգեդըրաւ մեղեդի,  
կը փաթթըւինք մենք իրարու սիրահիւս,  
Մըրմընջելով ափսոսանքներ կարօտի:

Սիրուերն հիմա կը բարախեն դէմ դիմաց,  
Արտասուքներ կը խառնըւին իրարու,  
Օրերն ի բուն՝ այս անձկութեամբն անիմաց,  
Ինչո՞ւ համար թըրուսու ենք մենք, ահ ինչո՞ւ...

Ն Ի Ն Զ Ը



Անկողնին գըլխէն՝ լոյսն ելեկտըրիկ  
ծաթեր է վըրան դէմքին ըսպիտակ.  
Անուշ Երազով՝ կը նիբռէ լըռիկ  
Եարն իմ գեղեցիկ որպէս հըբեշտակ:

Ճակատն՝ եղերուած սըրսակով զանդուր,  
Այտերն են զալուկ վարդեր անսովոր,  
Աչերուն զըւարթ լիճերն են թափուր.  
Հիմա՝ միմիայն շըրթներն են բոսոր:

Կը զարնէ վըզին երակն անընդհատ.  
Կըրծքին տակ կ'ուռի սէրն իմ որպէս ծով.  
Կը նայիմ վըրան, դոզդով ու չընչատ,  
Սիրով եւ սիրոյ ահեղ կըսկիծով...

# Ա Ն Հ Ռ Ա Ժ Ե Տ Տ



Առասուն է ցուրտ եւ պողոտան ամայի.  
Ես կ'ըսպասեմ հանրակառքին գալըստեան.  
Տանիքն ի վար՝ լուսինն ինծի կը նայի,  
Ու ես կ'ըդմամ յարկաբաժնիս հանգըստեան:

Անոնք՝ այնտեղ կը նընջէին խաղաղիկ.  
Հիմա անոնք՝ զիս կ'երազէն, զիս միայն.  
Մինչդեռ դաժան ճակատազրին խաղալիք՝  
Ես դուրս փախայ սըրտի դողով ու անձայն:

Զանգակաւոր հըրէշի պէս ահարկու,  
Կը վաղէ կառքն ու կը հասնի հեւալին.  
Ահ, սիրական, եւ զաւակներն իմ երկու,  
Անհըրաժեշտ պիտի մեկնիմ ես նորին:

Աչերս յառած՝ զոհի մը պէս սըրտարեկ՝  
Ես կ'որոնեմ պատուհաններս ընդունայն.  
Մըսիթա՞րէ, ով Տէր, գտոներն այդ երէք,  
Երբ արթըննան եւ զիս այնտեղ չը դըտնան...

# Թ Ա Ր Գ Մ Ա Ն



Լըսիկ եւ մընջիկ վերջալոյսն ամբան՝  
իջաւ մըրատիեց լեռներուն վըրան,  
Լոյսովն իր գողարիկ եւ ըսփոփհարար՝  
Ցաթեց նորածին լուսինն ոսկեսար:

Եւ յաջորդեցին աստղերն աստղերու,  
Բարձրացաւ ծըփուն՝ բուրեան ալելու,  
Ու մենք ըզմայլած նըստանք միասին,  
Արրշիռ հըմայքովն հըզօր երազին:

Եւ գեղեցկութիւնն իր լեզով նըւագ՝  
Քընքչօրէն պատմեց, դըրուագ առ դըրուագ,  
Լուռ աղապատանքն՝ որ կը թըրթըռար  
Մեր սիրտերուն մէջ՝ իրարու համար . . .

# Ն Ա Յ Ի Տ Ի Ս



Անուշ տեսչեր՝ լըռիկ մընջիկ կը ծաղկին՝  
Մաղկի կեանքով հոտեւան,  
Կը թառամին եւ կը ծաղկին վերըստին՝  
Պարտէղին մէջ հոգեկան :

Զադուկ երգեր՝ կը ծընանին ճոռողուն  
Թռչնոց կեանքով թեւաւոր,  
Կը ծընանին եւ կը թըռին օրն ի բուհ՝  
Երամներով դունաւոր:

Ճոռողիւնով եւ բուրմռնքով նորանոր,  
Եւ ցողերով մարզարիտ,  
Կը ներկըւի եւ կը հիւսուի օրէ օր՝  
Սըրտին գարունն հայրիկիդ...

## ԻՐԻԿՈՒԱՆ ԱՍԴՂ

Չոյզ ծովերու միջեւ կանգնած այս պահուս,  
Ետեւս՝ երէկն, ու առջեւն իմ՝ ապագան,  
Ես կ'աւազեմ ոսկի աւազն ափերուս,  
Որ կը թափի մատներս ի վար ցիր ու ցան:

Ժամանակի կը վերչէ հովն անդադար,  
Մէկ ովկիանէն՝ յաջորդ ովկիանն անյատակ,  
Պիտի մարի՛ երազն հոգւոյս լուսատարը,  
Գիշերին մէջ՝ մըշտակորոյն նահատակ:

Մէրն իմ անուշ՝ անձառելի քերթքւած՝  
Որ այս պահուս իմ՝ հոգիիս մէջ կ'ըղզամ,  
Կարենայի՛ քանգակել ես, ով Աստուած,  
Մա մէկ աստղի նայուածքին մէջ՝ անթարշամ . . .

Երազակոծ՝ բացաւ աչերն երբ Շամիրամ,  
Առաւօտ էր եւ շըրջապատն հեշտալի էր.  
Թըռչնիկներու երգչախումբին շըքեղերամ՝  
Շատըրուանի հեղուկ ծընծդան կը ճայնակցէր:

## Շ Ա Մ Ի Ը Ա Մ



Կընկամաններ կը մըխային հեշտագըրգիռ.  
Քնկողմանած անկողնին մէջ քընքչածըրար,  
Դըրսի տարփուտ սիրերգներուն՝ լուսու ունկընդիր՝  
Շամիրամի սիրտն անդադար կը կըսկըծար:

Եւ թագուհին յուզումնավար կը մըտածէր. —  
«Ելլեմ հազնիմ պարեզօ՞տն իմ ակնապարար,  
Թէ ոսկեծուզ շըրջազգեստն իմ մարգարտայեռ.  
Անդամ մըն ալ կըրնա՞յ ծաղկիլ սէրն ինձ համար:»

Եւ Շամիրամ՝ կըսկիծներու ծանրութեան տակ՝  
Կապոյստ աչերն յուսակըտուք խըփեց կըթկին.  
Հազար կըտրիմ անոր նինջին որպէս պահակ՝  
Թուր ի ձեռին հազար գըրան կը հըսկէին:

Կը ճռուողէր թըռչնոց օրհներդն առաւօտեան.  
Շատըրուանի արծաթ ծընծզան՝ դեռ կը ցընծար.  
Երազողի շըրթներն՝ հիմա վարդի նըման  
Կը բացուէին՝ մըրմընջելով սիրոյ համար.—

«Իմ գահիս շուրջ՝ հազար կըտրիմ կը խոնարհ,  
Հազար երդիչ կը ներբռողեն շընորհներն իմ.  
Ես, սիրակա՞ն, թագուհի եմ եւ զիցուհի,  
Բայց եթէ զիս չը սիրես դուն՝ ես կը մեռնի՛մ . . .»

ԱՐՏԻ ԴՈՂԵՐ

ՄՏՔԻ ՇՈՂԵՐ



Աչքերուն մէջ՝ ջուրի պար կայ հեղանազ,  
Բերնին թառած՝ կարմիր թոշնակ ճըսուողուն,  
Երբ կը դիտես՝ գըլխու պըտոյտ կ'ըստանաս,  
Երբ կը լըսես՝ կը պատահձի քու լեղուն...



Դուն ես հանդոյն լիալուսնին՝ լըռիկ եւ հեզ,  
Ես՝ անձկալից ու հառաջուն՝ ովկիանին պէս,  
Եւ քու պատկերն՝ իմ սըրտիս մէջ այնտատան՝  
Կը դողլողայ եւ կը ծըփայ լուսնին նըման...



Երբ ժըպտեցար հոգւոյս համար սիրավառ՝  
Պապանձեցայ ու ես մոռցայ ամէն բառ,  
Եւ տենչերն իմ՝ ջըրմէժի պէս ծիածան՝  
Տեղատարագի սըրտիս վըրայ թափեցան...

Խօսքն անուշ է եւ բառերն են հոտեւան,  
Սիրոյ ուխտերն՝ անուրջներ են երկնային,  
Բայց դու նորէն համբուրէ զիս, սիրական,  
Ես կը սիրեմ լու պատասխանն համբոյրին...



Թող մըթնէ արեւն եւ իջնէ անձրեւն եւ կամ իջնէ ձիւն,  
Թող ոռնայ քամին եւ պայթին ամմերն աշխարհի գըլխուն,  
Ոչ մէկ ահազանդ կըրնայ ցընցել զիս իմ տընակիս մէջ,  
Ուր միշտ իմ սիրոյս դարունն է անանց եւ արեւն անշէջ...



Երբ կը պառկիմ՝ լուսնի նըման՝ աչքերուս զէմ կը ցաթէ,  
Երբ կը նիրհեմ՝ կը թափանցէ երազիս մէջ ժըպտագին,  
Առաւօտուն՝ մատիս անցած օզակ մըն է արծաթէ,  
Եւ օրն ի բուն՝ շընոր՝ կուտայ ձեռքիս ամէն շարժումին...



Հըրաժեշտով երբ դու մըտար շոգենաւ՝  
Զի արխրեցանք եւ չի լացինք մենք բընա՛ւ,  
Բայց շողենաւդ անհետացաւ երբ հեռուն՝  
Խոր ու անդուլ մըթնեց երկինքն իմ հոգւոյն...

Ես չեմ գիտեր՝ թէ ծաղիկներն ունի՞ն սիրոյ ըզդացում,  
Եւ թռչնիկներն՝ ըստեղծագործ բանաստեղծի յըզացում,  
Միայն գիտեմ՝ որ զերթ բերան՝ կը բացուի վարդն համբոյրի,  
Ու սիրահար սիրաի մը պէս՝ կ'երդէ սոխակն անձկալի...



Ով իմ մանկութեան եւ պատանեկութեան հովեր՝ բարախուն  
Սուլիչի կանչով, զանդակի ճայնով եւ ծափերով ծով,  
Աշունն է իջեր եւ իմ շուրջն հիմա միրզերն են հասուն,  
Եկէք, ինձ համար թափեցէք զանոնք՝ կողով առ կողով...



Մահն է զընորդ՝ ես գերին եմ վաճառման.  
Սիրսոս է յօժար, ձեռքս է նարսար, կամքս՝ արի.  
Մահէն առաջ՝ առոր դուն ինծի հըրաման՝  
Որ ես այս օր ըսպասարկեմ նախ քեղի...



Աշխարհ՝ քեզի ոչինչ կըբնայ նըւիրել.  
Ինչ որ կ'ուզես՝ կըբնաս միայն առնել վիոիր.  
Ալոր համար՝ զայն ատելն է անվայել,  
Զի հոգն է մարդ ու մարդն է հող վիոխիվոխ...

Ո՞չ ես, ո՞չ դուն ըստեղծեցինք կեանքն ու աշխարհ։  
Այս երկրին մէջ՝ դուն ես ինձ պէս օտարական։  
Կերտէ օրէնք ո՞չ թէ ինծի՝ այլ քեզ համար։  
Ըստեղծողին օրէնքներն են ինձ բաւական։



Կարծեմ թէ քամին կոյր մըն է մոլար։  
Կը բախի պատին, կիյնայ գըլիսիվար,  
Եւ կը պազատի ու անվերջ կուլայ։  
Բայց մարդ չի խըզնար քամին վըրայ։



Ես չեմ յուսար արքայութիւն բարեխընամ։  
Ես կը մէրժեմ դաման դըժիսքն ու սատանան։  
Կը հաւատամ միայն սիրոյ երանութեան,  
Եւ անըզգամ մարդուն սիրտէն՝ ես կը վախնամ։



Յոյսն է ճարտար, յոյսն է հանճար եւ մեծանուն Հեղինակ,  
Այս օր՝ յոորհող փիլիսոփայ, վաղն է քերթող սիրերզակ  
Կեանքի գըրքին նախարանն է եւ զայն փակող վերջարան,  
Յոյսն է եւ դող եւ խարերայ եւ նենգաւոր դաւաճան։

Առաւօտուն՝ ուղղեց քայլերն արեւուն,  
Ետեւն ինկած սեւ ըստուերին՝ անդիտակ,  
Մայրամուախն՝ վերադարձաւ դէպի տուն,  
Այդ ըստուերին մէջ կոխելու հարկին տակ...



Վերմակն է քար, մահիճն է հող, տունն է մութ,  
Այդ տեղ ինչպէ՞ս պիտի նընջէ անվըրդով.—  
Ահ, սիրելին, աշխարհին մէջ այս խախուտ՝  
Ոչ մէկ տեղ կայ այդ խըրճիթէն տպահով...



Մի մըսմըսուր դէպքին վըրայ իր մահուան,  
Այլ հաշտըւէ աղէտին հետ այդ զըժիսկմ.  
Ամէն աւուր մեր հացին ոգէս կենսական,  
Մահն աղնիւ է եւ անբասիր եւ վըսեմ...



Կեանքն է չափուած՝ վիդիդ կազուած առասան,  
Զէնքերդ են փուճ եւ աշխարհն է անսասան,  
Անօդուտ է, մի արտասուեր բնդերկար,  
Ծովն՝ երկինքի արցունքէն իսկ՝ չ'անուշնար...

Երկուքն ալ՝ դեղ, երկուքն ալ՝ թոյն, յար եւ նըման,  
Եւ երկուքն ալ՝ ամէն տեսակ վէրքի դարման,  
Նինջն՝ ամոքիչ, մահն է բուժիչ արմատական,  
Բայց որպէս դեղ՝ չի ծընիլն է երանակա՞ն...



Լոյսի եւ կաղի չափերն՝ առին կանգ,  
Անվըրզով նինջով՝ եկուր քընանանք,  
Պարտատէրն ահեղ ու տանտէրն հըսկայ՝  
Հարուստ երազով՝ կը խըսկան հիմայ...



Անհունին մէջ՝ Մահն է անմահ թագաւոր,  
Ժամանակն է անոր բանակն ահաւոր,  
Աշխարհն՝ հըսկայ ուզմաղաշտ է տեւական,  
Բայց միմիայն սէրն է յաւէտ յաղթական...



Տարիներու սեւ ու ճերմակ հատորէն՝  
Ես սովորեցայ մենակութիւնն հողիին,  
Արտասուքի ունայնութիւնն անօրէն,  
Եւ Աստուծոյ վրաեմութիւնն անքննին...

# ՆՈՐ ՏԵՍԻԼԸ



Ո՞վ գու արի եւ անվեհեր սիրո յաղթահար՝  
Աչերդ յառած արեւմըտեան հորիզոնին,  
Ուր՝ քու գըգուած տենչերուդ պէս աղէտահար՝  
Օրուան փառքերն հատիկ-հատիկ կը կործանին,  
Դիտէ՛ մինչեւ մահուան մըթնող խաւարն ահեղ՝  
Բիւր աստղերով լուսազարդուի աչքերուդ դէմ՝  
Եւ թառամող քու սիրեցեալ երազիդ տեղ՝  
Տեսիլն անմահ՝ ծագի այնտեղ լինջ ու վըսեմ . . .

# Դ Ա Ի Ռ Ը



«Կեանքն է խուսափուկ եւ մարդն անցաւօ՞ր . . . .»  
Երբ նա հառաջեց՝ վիշտով անպատճում,  
Շողաց աչքերուն փայլակն անսովոր,  
Զայնն իր՝ գըղըրդե՞ց որպէս որոտում:

Մինչ ես՝ ունկընդիր որսի մը պէս լուռ՝  
Հզգացի մինակ, ահով հեւասպառ,  
Եւ յանկարծ հեռուն՝ աղմուկով անլուր՝  
Դուռ մը սիրական՝ փակուեցաւ իսպառ . . .

Մենեակներուն մէջ՝ յաւիտեան տամուկ՝  
Կը սըգայ թալիիծն հազար գըլխանի,  
Շուրջն արձակելով անլուր հեծկըլառուք,  
Կոտանք եւ սարսուռ հոգւոյ եւ մարմնի:

# Վ Ի Ր Ա Պ Ը



Ժայռերուն նըման՝ հիմերն անսասան,  
Պողպատի հանդոյն՝ պատերն հաստատուն,  
Ամրօրէն փակուած դուռ եւ պատուհան՝  
Հոն չի թափանցեր լոյսն իսկ արեւուն:

Վըշտի տունն է այդ՝ արտօրէն տոկուն,  
Մարդկային մըտքի չարաբաստ ծընունդ,  
Որ կը գիմանայ գարերով կանգուն,  
Որպէս հին ժառանգ՝ սերունդէ սերունդ:

Իցիւ թէ չըլլար սիրտն այսքան ճարտար,  
Ու չըլլար միտքն ալ սաստիկ ծանրախուհ,  
Եւ ապրէինք մէնք երկար ու արդար,  
Մեր կեանքէն գինով եւ աշխարհէն զոհ...

# Ա Մ Պ Ռ Ո Պ Ը

Գիւղէս՝ մինչեւ անտպատ,  
Անապատէն՝ նոր աշխարհ,  
Կըրեցի վիշտն անվընատ՝  
Իմ կուրծքիս տակ միշտ խոնարհ

Անոր համար ապաստան  
Որոնեցի ամէն տեղ,  
Մարդուն սիրտն էր զերեզման,  
Լեռն էր անշահ, ծովն էր նեղ:

Եւ այդ թագուն վիշտն անլուր,  
Օրբանին մէջ հոգեւոր՝  
Մեծցաւ, մեծցաւ օր աւուր  
Կոտտանքներով նորանոր:

Վըշտին համար իմ հըսկայ՝  
Պէտք էր անհուն մեծութիւն,  
Ես յանձնեցի զայն հիմա  
Վեհ ու անմահ ամպերուն:

Յերմակ ամպերն այդ արձակ,  
Վըրդովուելով անդադար,  
Թող որոտա՞ն ծագէ ծագ,  
Զայն պատմելով դարէ դար...

## ՈՒՂԵՒՈՐՆԵՐՆ ԱՇԽԱԲՀՉԻՆ



Պատերուն տակ, ծառերուն տակ եւ արեւին,  
Կուգան անոնք եւ կը նըստին ցուզ ի ձեռին.  
Անոնց ճերմակ գըլխին նըման՝ չի կայ բարձունք,  
Ոչ մէկ տաճար՝ ունի անոնց հոգւոյն չափ խունկ:

Գարուն՝ անոնց աչքերուն չափ չունի արցունք,  
Ոչ մէկ ծով կայ անոնց վըշտին նըման խորունկ.  
Դողդողալէն կուգան անոնք լըսիկ մընթիկ,  
Եւ հեւալէն կ'երթան անոնք հատիկ հատիկ...

Ոչ ոք կը բնայ կամուրջ նետել, ոչ սահման  
եւ կամ պատուար ու պատ քաշել յանդիման  
Մըշտահոլով հեղեղատին այն աղօտ՝  
Որ կը հոսի անծանօթէն անծանօթ։

## ԸՆԴ ԱՌԱՋ

Ի՞նչ փոյթ ճամբան անծանօթին ըլլայ լոյցս,  
Ըլլայ խաւար կամ տանջալի եւ անյոցս,  
Աշխարհն անդամ՝ ծովին ու ցամաքն իր ուսին՝  
Կը թաւալի խաւարին մէջ եւ լոյսին։

Անդուլ յառաջ՝ դէպի անհուն անծանօթ.  
Ոչ մէկ նայուածք եւ ոչ մէկ քայլ վարանոտ.  
Այդ է պատճառն, այդ է արդիւնքն յաւիտեան,  
Ամէն անբան եւ բանաւոր զոյտոթեան։

Այդ է պատճառն, այդ է արդիւնքն յաւիտեան,  
Ամէն անբան եւ բանաւոր զոյտոթեան.  
Ոչ մէկ նայուածք եւ ոչ մէկ քայլ վարանոտ,  
Այլ ընդ առաջ՝ դէպի անհուն անծանօթ...

# Ա Ի Ա Ղ Ո Ւ Մ

Երբժանած ամէն մէկ վիշտիդ փոխան՝  
Հընձեցիր երկու,  
Որոնք աւելի սայրասուր եղան,  
Աւելի հասու:

Եւ խոցերն անոնց՝ աւելի քան խոր՝  
Կոտտացող եղան,  
Հըպարտութիւնդ ալ փըլաւ թունաւոր  
Հըմայքիդ վըրան:

Անգութ եղար զուն, թող որ ևս խըդամ  
Այս օր քու վըրադ,  
Տեսնելով կեանքիդ աւերն ապաժամ,  
Եւ հոգիդ՝ վըհատ:

Երբեմնի ծիծաղն՝ ի զուր կը ծաղկի  
Շըրթներուդ վլրայ,  
Եւ աչքերուդ մէջ՝ կայծակն հեղնանքին՝  
Ի զուր կը շողայ:

Կը լըստի յըստակ որոտն ահագին՝  
Աեւ ամպին ներքեւ,  
Եւ կը տեսնըսի փայլակին ետին՝  
Կուտակուած անձրեւ:

Շատ թըշուառ ես դուն՝ տարարաղդ հոգի,  
Դալուկ եւ վլրիտ,  
Անտանելի բեռն ահեղ մորմոքին՝  
Կը ճընչէ ոըբարիդ:

Ամպածածկ ու շէկ արեւին նըման,  
Սիրտդ արիւնլըւայ՝  
Գահող հազուսաիդ ունայն թանձրութեան  
Մէջն՝ կ'երեւա՛յ...

# Կ Ա Տ Ո Ւ Ն

Եւ կը ծամես կողերն անոր՝  
Փըսորելով ամէն ոսկոր,  
Սըրբելէ վերջ պեիս ու բերան՝  
Ինձ կը նայիս դուն անվարան։

Ամէն օրեայ շըրջազգեստով՝  
Կը ծալլըւիս ակութին քով,  
Խոնարհ՝ ինչպէս միանձնուհի,  
Թոյլ ու թեթեւ բայց ամէնի։

Կանանչ աչերդ են բոցակէզ՝  
Երբ կը նետուիս առիւծի պէս,  
Մըուլտալէն եւ հեղանազ՝  
Կը բերես զոհն ինձ ցոյց կուտաս։

Կը չոյեմ քեզ, չեմ զայրանար  
Քու սճրապարտ մեղքիդ համար.  
Դու կատու ես, կատու միայն,  
Եւ մարդոց պէս՝ չես կեղծեր զայն... .

Գիշերի զոյն աշերն անոր՝ որոնց մէջ  
Պէտք էր միայն անբիծ աստղեր չողային,  
Հիմա լեզի լընակներ են՝ ուր խենէլ  
Յանկութիւններ կը սողոսկին մարդկային:

## Հ Ա Լ Ո Վ Ո Յ Թ Ը

Երգի, սիրոյ եւ ոըրբութեան ո՛չ մէկ լար՝  
Չարթընցընէր իր հոգւոյն մէջ ըզմայլանք.  
Սիրոն իր՝ հասուն պըտուղ մըն է ցըրտահար՝  
Որ ո՛չ բուրժունք, ո՛չ համ ունի, ո՛չ երանդ:

Կեանքի ճամբուն եղերքն ինկած զոհ մ'է ան,  
Առանց կըռուի, առանց վէրքի՝ կիսամեռ.  
Մարմնին վըրայ՝ կը կայծկըտայ հուրն ամբան,  
Մինչ կուրծքին տակ՝ բոյն է դըրած խոր ձըմեռ:

Դեռ չի գիտեր նա հոլովոյթն այս կեանքին,  
Վաղն՝ որ պիտի փոխակերպուի պարտգան,  
Երբ կուրծքին մէջ մըանէ հըրդեհն արտաքին,  
Եւ ներքին բուքն՝ ելլէ փօռուի իր վըրան...

# Պ Ա Ր Տ Փ Լ

●

Մահկանացու ով արարած նիւթառաշտ,  
Որ սըրտիդ մէջ յաւէտ երաշտ ու անհաշտ՝  
Խեղզեր ևս լոյսն եւ ծխածանն երկնածին,  
Վըճարէ պարտին՝ որ կը պարտիս երաղին:

Երջանկութիւնն՝ որպէս անցորդ ծիծեռնակ՝  
Կ'այցելէ քեզ կեանքի գարնան ժամանակ,  
Կըսուրիդ տակ կ'երգէ Գարուն եւ Ամառ,  
Եւ կը թըռի անդարձօրէն քեզ համար:

Մինչ ծաղիկներն ու տերեւներն երբ թափին,  
Սիրոյ արեւն՝ երբ խոնարհի մըրափին,  
Կուզայ կըսկիծն՝ որպէս պառաւ բանսարկու՝  
Տիւ եւ գիշեր սընարիդ քով նըստելու:

Զէ, կեանքն երբեք հարուստին չէ առաւել,  
Ոչ ալ Դըժոխին ու Դըրախտն են առասպել.  
Վըճարէ պարտին՝ որ կը պարտիս այս օրուան,  
Որ վէրըստին փոխ տայ քեզի ապագան...

## Տ Ե Ր Ո Ւ Հ Ե Ն

Տունն է խընամուած ներսէն և դըրսէն,  
Եւ պարտէզն ունի գոյնըզգոյն ծաղիկ.  
Մառանն է դիզուած լիք ուտեստեղէն.  
Աւոր վայելքի եւ ոչ մէկ կարիք:

Պատուհանին մէջ՝ կը նիբահէ կատուն,  
Կըլոր շիշին մէջ՝ ձըկնիկն ոսկեթեւ,  
Կ'երգէ վանդակի թըռչնիկն օրն ի բուն,  
Կը հըսկէ շընիկն՝ իր դըրան ետեւ:

Եւ տանաիրուհին՝ կ'ասրի անտարբեր  
Իր աշխարհին մէջ շուքով հազուազէպ,  
Օրերն՝ անոր շուրջ պատուար են հիւսեր  
Սիրոյ սայրասուր նետերուն հանդէպ:

Միայն զիշերուան ցուրտ վերժակին տակ՝  
Երբեմըն անքուն կուլայ ընդերկար,  
Եւ կ'ուզէ բանալ զըռներն իր արձակ,  
Զի զիտեր ինչո՞ւ եւ որո՞ւ համար . . .

## Մ Ա Ն Կ Ո Ւ Թ Ե Ա Ն



Ես՝ ատենօք՝ թեղ ևմ եղեր,  
Անուշ մանկիկ, իմ հին պատկեր,  
Ի՞նչպէս ու ե՞րբ, ես չեմ գիտեր.  
Երազի պէս աղօտ յուշեր՝  
Լոկ կը յիշեմ վաղուց ի վեր:

Դուն՝ ատենօք՝ զիս ես եղեր,  
Ինչպէս ու ե՞րբ, ես չեմ յիշեր.  
Խարսեաչ գըլխիկն այս գանգրահեր  
Եւ կապուտակ զոյդ մը աշեր՝  
Լոկ ծանօթ են վաղուց ի վեր...

# Ծ Ո ՎԱ Ա Խ Տ

Դէմքին վրբայ առաւօտեան երկինքին՝  
Կապոյտ յոյսի ոչ մէկ նըշոյլ չէր չողար.  
Եռժոռ ամպեր՝ ծովուն վերեւ կանգ առին՝  
Եւ ճառեցին դըզըրդելով ընդերկար:

Նաւն իջաւ ձոր եւ բարձրացաւ լեռն ի վեր.  
Կայմին թառած բաղին՝ գումեց ահարեկ.  
Լացաւ տըղեկն ու վաղեց մայրն անձնըւէր,  
Գըրկըւելով համբուրեցին մէկըզմէկ:

Վայրագ քամին՝ մըտրակիներովն իր պողպատ՝  
Կարապանեց ծովն որպէս եղ յամբընթաց,  
Որ զայրապին ինքզինք զարկաւ պատէ պատ,  
Եւ ի ոըրտէ փրփրակոհակ որոսաց:

Նաւն օտար առւն, ծովն է խորթ մայր անըզդամ,  
Աչերս խըփած՝ կ'ուզեմ նիրհել ճարահատ,  
Եւ յիշելով՝ կարօտադի՛ն կը բաղձամ  
Իմ մայրիկիս եւ տընակիս հարազատ . . .

# Թ Ռ Զ Ա Ց Ը

Ներս կը մըտնեմ խանդավառ,  
Դուրսն է ձըմեռ՝ ներսն ամառ.  
Մըրահն ի վար՝ աջ ու ձախ՝  
Հազար վանդակ, հազար ցախ:

Կը հասկընամ ևս լեզուն՝  
Թըսչուններուն ճռուողուն,  
Անշարժ կանգնած կ'ունկընդրեմ՝  
Արձանի պէս դաշկադէմ:

Հոս ցախսարեկ ու հոն լոր,  
Արտոյտ, յոպոպ, ցախսաքլոր,  
Թութակ, սոխակ ողբակոծ,  
Թըսչուններու որբանո՞ց:

Երր դիմացի վանդակէն՝  
Գրլուխն հակած տարօրէն,  
Թութակն յանկարծ կը պոռայ  
Պառաւ ձայնով անոպայ.—

Բերուած այստեղ բըրտօրէն՝  
Երկընքի չորս ծագերէն,  
Անոնք՝ ինձ հետ բախտակից՝  
Նոյն երգն ունին, նոյն կըսկիծ:

«Ո՞վ է մարդն այդ դաշկահար,  
Սիրահա՞ր մ'է թէ յիմար,  
Որ կանգնեցաւ զերթ արձան՝  
Մեր վանդակին յանդիմտն.

«Եր հասակին դեռահաս՝  
կարծեմ իջեր պատուհաս,  
Դէմքն անժըպիս, ալեհեր,  
Երացեր է, ծերացեր:»

Եւ կըտոցներ՝ դէպի վեր,  
Եւ դէպի վար՝ աչուկներ,  
Շուրջի ծիտերն անհամար՝  
Զիս կը դիտեն ապշահար:

Զերթ պատասխան պերճախօս՝  
Այդ թութակին շատախօս,  
Մէկ հեռակայ անկիւնէ՝  
Սոխակն իսկոյն կը ձայնէ:

Եւ կը պատմէ՝ արխրագի՞ն՝  
Որբ մանկութիւնն իմ կեանքին,  
Ճամբաներն իմ փըշտպատ՝  
Անտպատէ անտպատ:

Կ'երգէ սէրն իմ արփաւոր,  
Երազներն իմ բիւրաւոր,  
Տեհչանքներն իմ բովանդակ՝  
Ցաւերժօրէն փըլատակ:

Կ'անցնի արիւն իմ սիրտէն՝  
Եւ կ'որբանամ ես նորէն.  
Հըսկայ տանիքն ապակեայ՝  
Գըլիուս վերեւ ման կուզայ,

Եւ կը շարժին, կը շարժի՞ն  
Պատեր, սիւներ ու դետին,  
Ես կը փախի՞մ ըշտապով  
Դէպի պարտէղն ապահով...

# Կ Ա Ռ Օ Տ



Մայրիներու շուքին տակ՝  
Ես կը նըստիմ երազուն,  
Կը թաւալի՛ն ըսպիտակ  
Հըսկայ լեռներն ամպերուն:

Ես ունէի հայրենիք,  
Եւ հարազատ մայրաստան.  
Ո՞ւր են հիմա երջանիկ  
Երազներն իմ մանկութեան:

Կ'ուռի ողբերգն ընդարձակ՝  
Մայրիներուն ճարճատուն,  
Կ'ուռի սիրտն իմ կուրծքիս տակ՝  
Կըսկիծներով յարաճուն:

Կ'ուռի ողբերգն ընդարձակ  
Մայրիներուն ճարճատուն,  
Կը թաւալի՛ն ըսպիտակ  
Անփոյթ լեռներն ամպերուն...

# ԵՐԶԱԿԱԿՈՒԹԵԱՆ

Կեա'նք անմատոյց, որոնելէն ընդերկար  
Մըշտածիծաղ գըրախտավայրդ անբասիր,  
Պատմուճանն իմ բըզըկտեցաւ հողմավար,  
Ճամբռուս հացն ալ կըտրեցաւ աղ ու մոխիր:

Այժըմ շալկած տըրցակ մը փայտ խարոյկիդ,  
(Վաղուց չորցած ողջ տարիներն իմ մանուկ)  
Ես կը հասնիմ դըրանդ առջեւ անժըպիտ  
Խաւարին մէջ եւ լըռութեան չարաշուք:

Այնքան ճամբռայ եւ արահետ ոլորուն՝  
Որ քէչ մընաց կորընչէի ես խսպառ,  
Դեռ չի տեսած փարթամ դըղեակն ասմազուն՝  
Երանական բերկբանքներուդ անըսպառ:

Բնդունէ զիս, ահ ընդունէ այս գիշեր,  
Որ մըշտավառ ակութիդ մէջ ահադին,  
Սա ուստմբարձ տարիներն իմ սըզաւէր՝  
Մէկիկ մէկիկ բոցավառենք միասին . . .

Ասկեայ արեւ ու արծաթէ լուսընկայ,  
Աղամանդէ աստղեր ունիս անհամար,  
Երկինք մըն ալ ամբողջութեամբ չափիւղայ.  
Քեզ պէս հարուստ՝ ո'չ մէկ տեղ կայ, ով Աշխարհ:

# Ա Շ Խ Ա Բ Հ



Ամառ ատեն, ձըմեռ ատեն թէ գարնան՝  
Դու կըզենուս զեղեցկութիւն բազմափառ,  
Մըշտանորոգ եւ մըշտակոյս յաւիտեան.  
Քեզ պէս սիրուն՝ ո'չ մէկ տեղ կայ, ով Աշխարհ:

Դիւթեցիր զիս եւ սիրեցի ևս ըզքեղ,  
Բայց ձըզելով հըրդեհին մէջ այդ անմար՝  
Դանդաղօրէն զիս գարձուցիր ողջակէզ.  
Քեզ պէս անզութ՝ ո'չ մէկ տեղ կայ, ով Աշխարհ...

Երկինքին մէջ՝ խումբեր կազմած աստղերն հիմա՝  
Կը փըսփիըսան հէքիաթներ վըսեմաշուք,  
Մինչդեռ այսարձն յոգնավատակ՝ կը քընանայ  
Կէս գիշերուան վերմակին տակ ոսկեմամուկ:

Փոսուռաներ կը պըլպըլան խոտին մէջ թաց.

Կը թափառի առուակն որսէս քընաշըրջիկ.

Մըդմաւանջի նըման՝ հեռուն լեռն է նըստած,

Որուն ծոցին՝ դուրս կը թրոխն բու եւ չըղջիկ:

## Ա Ռ Դ Ի Խ Վ Ք Ը



Գերեզմանի շիրմաքարերն այս ճամբռուն կից՝

Լուսնի լոյսով կը պըսպըղան որքա՞ն ճերմակ.

Արմանի պէս կը կանգնիմ ես անկարեկից,

Հառաջանքի ամպեր սեղմած իմ կըրծքիս տակ:

Եւ մըտածել որ գիշեր մ'ալ այսպէս պայծառ,

Նոյն լուսընկան պիտի ցաթէ քարին վըրայ,

Արծաթելով փորագըրուած տողն այն թըշուառ՝

Որ ողջ կեանքիդ ոլիտի միակ արդիւնքն ըլլայ...

# Պ Ա Տ Ա Ն Ի Ն

Հագուստին պէս՝ լրջուած մարմինն անխընայ,  
Դէմքն իր նիհար՝ պատանքի պէս ըսպիտակ,  
Աչքերուն մէջ՝ կոտրած սըրտի պատկեր կայ,  
Բերնին վըրայ՝ մելամաղձուռ եղանակ:

Սիրակորոյս ներկան է ցուրտ եւ մըռայլ,  
Ցուսակորոյս իր տպագան՝ փըլտտա՛կ,  
.Օրերուն հետ՝ կ'ուզեւորի ծանրացայլ,  
Դադաղակիր սըրտաւորի հանգունակ:

Եւ պատանին՝ պատանքի պէս ըսպիտակ,  
Աչքերուն մէջ՝ սիրոյ կըսկիծն անխընայ,  
Բերնին վըրայ՝ մահուան արխուր եղանակ,  
Անմըխիթար այգպէս յուշիկ կ'ընթանա՛յ...

Պատահեկան թըրիչներով՝ հոգեթով՝  
Դուն կաղմեցիք անմեղունակ տաղարան,  
Խայթեցին քեզ ոմանք իրենց դովեստով,  
Ոմանք իրենց պարսաւանքովն անվարան:

## ՊԱՏԱԿԻ ՔԵՐԹՈՂԻՆ

Վերածեցին մըղձաւանջի՛ երազներդ,  
Վերածեցին հոգւոյդ սընունդն ալ թոյնի,  
Ոմանք իրենց խըրատներոով հեշտակերատ,  
Ոմանք իրենց ատելութեամբ վայրենի:

Գայթեցուցին մատզաչ դըլիսուդ՝ ձիւն եւ բուք,  
Քեզ թաղեցի՞ն՝ դեռ չի մեռած վիրաւոր,  
Ոմանք իրենց քար լըսութեամբ չարաշուք,  
Ոմանք իրենց նենդ կուրութեամբն ահաւոր:

Սիրտ երզահիւս, թէե վիշտն այդ դառնազոյն՝  
Կըսպառնայ քեզ խորաակելու տարաժամ,  
Տա՛ր անտըրտունջ եւ տակաւին ներէ՛ դուն,  
Այդ մեծամիտ անմիտներուն չարակամ...

# ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

Եիրիմն ահա . ողբերգութիւնն աւարտած .  
Զով ու անբիծ , թարմ ձիւնի պէս ըսպիտակ ,  
Նիրհել հիմա ճշշմարիտ նինջն աներազ ,  
Ծաղիկներու արմատներուն ցանցին տակ :

Ո՛չ կոտրած սիրտ , ո՛չ արտասուք , ո՛չ ժորմոք .  
Նիրհել հիմա՝ զիշերին մէջ լըռանիստ .  
Անշարժ նընջող կուրծքին ներքեւ՝ խիզմն անհող՝  
Ունի անդորր , ունի յաւէտ լոկ հանգիստ :

Եիրիմն ահա . կանչն ի զո՞ւր է զարունի ,  
Եեփորն ի զո՞ւր պոռոտախօս որոտման .  
Նիրհել հիմա յաւերժութեամբ կենդանի .  
Նիրհել հիմա անմահութեամբ յաղթական . . .

Պատկերներ կան որոնք յիշել՝ առաւազանք է անսահման,  
Վըշտեր՝ որոնք իրենց նինջին՝ երբեք պէտք չէ արթըննան.  
Օ՛, մի՛ յիշեք կոչնակներու սուրբ մեղեդին՝ խուլին հէք,  
Տիւ եւ զիշեր ցաթող լոյսերն՝ երբեք կոյրին մի՛ յիշեք:

Ս Ի Ռ Տ Ի Մ



Այն՝ որ այնքան զեղեցիկ էր, աստղի մը պէս լուսագէս,  
Որ սիրեցինք գուրգուրագին, բայց թուժեցաւ ծաղկի պէս,  
Եկուր մոռնա՞նք, որ մի գուցէ ճըպուրին տակ մեր հոգւոյն՝  
Մէկէն փըրթի երգող սըրտին թելն ամենէն ըզգայուն:

Սիրտ, ո՛վ իմ սիրտ, ոչի՞նչ ըզգեղ թող չի մատնէ կորըստեան,  
Տէրն եղիր դուն ճակատագրիդ, եւ վըշաին գէմ։ յաղթական,  
Պարտաւոր չես խորտակուելու մէկ կըսկիծով շանթահար,  
Բանաստեղծի համայնասէր քընարն ես դուն բազմալար . . .

Ճամբուս վըրայ տեսայ կարմիր ծաղիկներ,  
Տեսայ ծըփուն մէկ հատ կանաչ թիթեռնիկ,  
Արտին մէջտեղ՝ զիզուած էր բուրգն ոսկեղնիկ,  
Ովկիանն անդին՝ արծաթ վըրփուր կը մանէր:

## Ա Կ Ա Ն Ա Տ Ե



Տեսայ մըշտկն՝ որ կը դառնար դէպի տուն,  
Հեռո՛ւն տեսայ կապոյտ ծուխի աշտարակ,  
Կը պըլպըլար իրիկուան աստղն ըսպիտակ,  
Թուփին վըրան՝ թըռչնիկ մը կար ճռուողուն:

Իջաւ զիշերն՝ ելաւ քամին ցըրտագին,  
Մաղիկ, թիթեռ և մուխն եղան ցիր ու ցան,  
Խաւարեցա՛ւ աստղն երազին ծիածան,  
Լըռեց վերջին սիրերգն անբաղդ սոխակին . . .

Զիւնի փաթիլներն՝ որպէս թիթեռնիկ՝  
Կը փարին հողին, թուփին ու ծառին.  
Կը փըչէ հիւսիս շունչն իր փոթորիկ,  
Եւ դաշտի ջուրերն ամբողջ կը սառին:

## Զ Մ Ե Ռ

Զիւնն անդուլ կ'իջնէ փաթիլներով գիրգ,  
Կը դառնայ քամին պարն իր զարձղարձիկ,  
Մառերուն վրբայ՝ ալ չը մընաց միրգ,  
Ոչ ալ արտին մէջ՝ ցորենի հատիկ:

Կը փըչէ հիւսիս շունչն իր փոթորիկ,  
Եւ ձիւնն անհատնում կը տեղայ լըսիկ,  
Տան մէջ կը փակուին մամիկն ու թոռնիկ,  
Որ կը բերէին թռչնոց ուտելիք...

# Գ Ա Ղ Տ Ն Ի Ք



Ես՝ սիրահար հեղ տըզայ,  
Քեղի՛ եկայ ու գըտայ  
Լոյսն արեւիդ՝ տաք համբոյր,  
Զայնն հովերուդ՝ ծափ ու ծիծաղ հեշտալուր,  
Եւ մինչեւ իսկ կուրծքիդ վըրայ՝ ծանրադին  
Թռումած ծաղիկն անցեալին,  
Ու տերեւներն աղաղուն՝  
Անմահական զեղեցկութեամբ երապուն:

Որպէս իմ սէրն առաջին՝  
Սեղմեցի քեզ իմ կուրծքին,  
Երազներով ու երգերով սիրակէզ՝  
Լեցուեցայ ես՝ պայթելու մօտ գարնան պէս:

Ես՝ յուսաբեկ հէք տըզայ՝  
Քեղի եկայ ու գըտայ  
Լոյսն արեւիդ՝ կեղծ համբոյր,  
Զայնն հովերուդ՝ համակ կըսկիծ ու սարսուռ,  
Եւ քու սըրտէդ ծըլած ամէն անմեղ բան,  
Եակ ըլլայ, անշունչ ըլլայ թէ անբան,  
Գեղեցկութեամբ պէտք է յաւէտ հասուննայ,  
Մահուան փառքին ծառայելու անխընայ:

Կեղծիքին դէմ այս դըժիսէմ՝  
Փախուստ արւի դալկարէմ,  
Եւ փըշբելով քընարն հոգւոյմ՝ թել առ թել,  
Ես ուխտեցի չը սիրելով քեզ յաղթել:

Ես՝ յողնատանջ հեք արդար՝  
Քեզի՛ եկայ ու գըտայ  
Լոյսն արեւիդ՝ բարեբար,  
Զայնն հովերուդ՝ անուշ օրօր մըխիթար,  
Եւ ծաղկազարդ կուրծքդ աղուոր՝  
Հանդիստ մահին դարաւոր,  
Օհ, զու հըզօր բընութիւն,  
Ով հըմայիչ դառնութիւն,

Սիրեցի քեզ վերըստին,  
Անդիստակից իմաստին.  
Երբ որ թաղուիմ անձառելի սիրոյդ մէջ,  
Գտազտնիքն անոր՝ պիտի երգեմ մահէս վերջ...

Ժամանակին՝ մայրիկիս հետ հարազատ՝  
Ան զուրդուրաց երազներուս մանկութեան,  
Ընկերացաւ ինծի մինչեւ անապատ,  
Եւ կորուստէն վերադարձուց փըրկութեան։

# Լ Ո Ւ Ս Ի Ն



Եւ կը ծաղկի լուսընկան  
Մընութեան մէջ գիշերուան։

Իմ վաղեմի մըտերիմս է լուսընկան,  
Հաւատութիմ եւ անբաժան բարեկամ,  
Խաւարին մէջ՝ կըլլայ ինծի օգնական,  
Որ ես չ'իյնամ, չի մոլորիմ, չի սոսկամ։

Միշտ անսայթաք՝ հետեւելով ծագէ ծագ,  
Հըրճուեցաւ ան, կամ արտասուեց ինծի հետ,  
Բափովն եղաւ գիշերներուս անձըրագ,  
Միրոյս ճակտին՝ հիւսեց պըստկ լուսաւէտ։

Երբ, օր մըն ալ, քընանալով չ'արթըննամ,  
Եւ զիս տանին լուռ ու խաւար գերեզման,  
Պիտի այնաեղ ես չը մընամ անխըննամ,  
Իմ մըտերիմ բարեկամս է լուսընկան... .

Ք Ա Մ Ի Ն

Գիշերն ու աստղերն եկեր են արդէն  
Ու ես կ'ըսպասեմ դեռ այցելութեան.  
Պատուհանիս տակ, դըրանո առջեւէն  
Կը քալէ քամին պահակի նըման:

Եւ կը փոթորկէ քամին անդադար,  
Փորձելով ամէն դուռ ու պատուհան,  
Հուժկու պահակն այդ խօլ ու խելագար՝  
Ոչ ոք չի թողուր որ մօտենայ տան:

Գիշերուան իմաստն ի՞նչ է չի դիմեր  
Եւ աըզիտութեամբ կը մարտընչի ան,  
Ի՞նչ փոյթ թէ յոգնած ես կ'ըսպասեմ դեռ,  
Մինչեւ լոյս պիտի հըսկէ իմ դըրան:

Ով յիմար քամի, պահն այս գիշերուան՝  
Անքուն հըսկելու համար չէ աըրուած,  
Լըքէ՛ աընակիս դըռներն անդաշտպան,  
Որ այցելեն ինձ հիւրերն իմ երազ...

# Ե Ր Գ Ը

Երբ փոքր էի, տարագրութեան ժամանակ,  
Լըռութեան մէջ անապատին ամայի՝  
Ես կ'երգէի Խըրոխա երգեր մանկունակ,  
Փարատելու ոըրտիս վախերն ամեհի:

Մեծ եմ հիմա ու ես կ'երգեմ բարձրաձայն,  
Մենութեան մէջ եւ ճամբռուն մէջ այս տըմոյն,  
Զի ես վաղուց համոզուած եմ որ միայն  
Երգն է գարման սարսափիներուն մեր հոգւոյն . . .

# ՊԱՏՌԻԱՆԴԱՆ



Դուն կը խորհիս որ հարուստ ես ու անհոգ,  
Քեզ կ'ընծայէ յարդ եւ պատիւ ամէն ոք.  
Խօնչ ունիս գուն՝ որ ես չունիմ որպէս մարդ.  
Զիս կը տանջէ ո՛չ մէկ ներքին գոյաժարատ:

Դուն չես կը բնար տարբեր ծընողք պարծենալ,  
(Աղամն է հայր, Եւան է մայր ինծի ալ)  
Նոյն սիրոյ տէր, նոյն սիրոյ զոհ զուն ու ես,  
Երջանկութիւնն ես չեմ ճըշտեր քեզի պէս:

Ես կը յուսամ անժահութիւն անուրաց,  
Իմ պապերուս հաւատքն է ինձ աւուր հաց,  
Արեւին մէջ՝ գիտեմ հրանուիլ երգովն իմ,  
Կաւարին մէջ՝ դառնալ մութին մըսերիմ...

# Ե Ր Գ Ե Ց Է Ք

Ինչու արխրիլ յանուն աշնան տերեւին,  
ինչու որդալ ծաղկին համար թառաժող,  
թո՞ղ մեռնի լոյսն եւ գիշերներն երկարին,  
Մըթութեան մէջ՝ երազներ կան գեղաշող:

Ոչ, ժըպտեցէ՛ք երբ ծաղկի տեղ՝ կը բացուին  
Յուրա եւ անբոյր ձիւնի փունջերն հողմավար,  
Երդեցէ՛ք դուք երբ ձեր առջեւ ու ետին՝  
Մահաշըշուկ կ'իջնեն մըշուշ եւ խաւար...

# ՀԵՐՔՈՒԽՄ

Շա՞տ կարմ է կեանքն՝ ըսին ինծի իմ մանկութեան ժամանակի,  
Մինչդեռ այս օր՝ հազիւ շահած քառասնամենայ յաղթանակ՝  
Երկու անգամ ես կը տեսնեմ աշխարհն արեան խառնարան,  
Երեք անգամ ես կը կազմեմ հոգեհատոր տաղարան;

Դարե՛ր առաջ՝ ես յանձնեցի անապատին մայր եւ քոյր.  
Ես չի տեսայ հօր դիմադիծ, ոչ իսկ նըկար մահարոյր.  
Զէ՛, կեանքն երբեք այդքան կարմ չէ երբ ներքեւիդ առոյդ ձին  
Զարնըւելով՝ կ'իշնաս գետին եւ կը մընաս առանձին...

# Ի Ն Գ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երիտասարդ, միջահասակ, գանգրամաղ,  
Կապոյս աչերն՝ ակնոցաւոր հանապաղ,  
Հաղուստն՝ համեստ, զէմքն իր՝ արժգոյն եւ նիհար,  
Խորհրդածումի ահա կ'երթայ մայթն ի վար:

Եւ այլազգի բիւր անցորդներն այլազգան՝  
Զինք կը դիտեն՝ նայուածքներով հորցական. —  
«Ո՞վ է սա մարդն՝ որ արխուր է եւ ուրախ,  
Որ կը թշւի թէ ընկճըւած թէ խիդախ:»

Ահ, անցորդներ, անծանօթն այդ երազուն՝  
Հայ տարագիր քերթող մըն է երգասաւն,  
Վաղն երբ բացուի ուրոյն երկինքն հիւրընկալ՝  
Պիտի այնտեղ փայլի՛ կարօտ իր ասաղն ալ...

Այնքան անուշ, այնքան լեղի  
Մեր հոգոյն մէջ կը պարզըւի,  
Որ պէտք է լանք ու խընդանք մենք,  
Եւ յաւիտեան պէտք է երգենք:

## Բ Ա Ն Ա Ս Ե Ղ Ծ



Մենք բանաստեղծ՝ կը հիւսենք երգ.  
Մեր սիրտն է բաց եւ հոգին մերկ.  
Ո՛չ շահ, ո՛չ փառք, ոչինչի տէր,  
Ինչո՞ւ կ'երգենք՝ մենք չենք զիտեր:

Ինչպէս գընչու՝ ծընած տընանկ,  
Որպէս քերթող՝ մեծած սընանկ,  
Կը սընանինք քամելով քար,  
Մենք չենք երգեր շահու համար:

Մեր երկիրն է աշխարհն անուես,  
Ուր՝ կեանքն է միշտ երգ ու հանդէս,  
Ոչ ոք կը բնայ բարդել անոր,  
Աւելի խինդ եւ թախիծ նոր:

Մեր ձեռքին տակ՝ ըսպին է զարդ,  
Տիղմն է արձան եւ փուշն է վարդ,  
Ամէն բանէ կ'օրհնըւինք մենք,  
Եւ կ'օրհնըւի ինչ որ դիտենք:

Մենք բանաստեղծ՝ կը հիւսենք երգ.  
Մեր սիրտն է բաց եւ հոգին մերկ.  
Ո՛չ շահ, ո՛չ փառք, ոչինչի տէր,  
Ինչո՞ւ կ'երգենք՝ մենք չենք զիտեր...





## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԱԿԱՆԱՏԵՍ	լ:	96	ԳՈՒՌԸ	լ:	73
ԱՄՊՐՈՊԸ		75	ԵԿԵՂԵՑԻՆ		41
ԱՅԴՎԵՍ ԷՐ ԱՆ		20	ԵՐԿԵՑԵՔ		104
ԱՆԵԶՐԱԿԱՆ		48	ԵՐԿԸ		102
ԱՆՀՐԱԺԵՇ		60	ԵՐԵՒԵԼԻՆ		49
ԱՆԶԿՈՒԹԻՒՆ		58	ԵՐԶԱՆԱՅԻԹԵԱՆ		89
ԱՆԶԱՏՈՒՄ		57	ԵՐՅՈՐԴՈՒԹԻՒՆ		40
ԱՆՍՈՎՈՐ		33	ԶՈՐԱԿԻ		56
ԱՇԽԱՐՀ		90	ԸՆԴ ԱՌԱ		77
ԱՊԱՍԱՆ		54	ԹԱՐԴՄԱՆ		61
ԱՐԴԻԻՆՔ		91	ԹՈՉՆՈՑԸ		86
ԱՐԻԻՆԴ ԱՐԴԱՐ		42	ԻՆՔՆՈՒԹԻՒՆ		106
ԱՒԱՂՈՒՄ		78	ԻՐԻԿՈՒԱՆ ԱՍՏղ		63
ԲԱՆԱՏԵՂԸ		107	ԼԵՌՆԱՐԵԱՆ		16
ԲԱՑԱԿԱՆ		19	ԼՈՒՍԱՆԱԿ		15
ԳԱԼՏՆԵՐ		98	ԼՈՒՄԻՆԸ		100
ԳՈՄԸ		17	ԼՔՈՒՄ		46
ԳՈՄԲԱՆԱԿԱՆ		94	ՄՈՎԱԿԱՑ		85
ԳՈՇԱՆԱՆԻԾ		13	ՎԱՏՈՒՆ		80

ԵՎՐՈՊԱ	ԵՎՐՈՊԱ	ԵՎՐՈՊԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ	22	ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԿԱՐՈՍ	88	ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԿԻՐԱԿԻ	12	ՈՍԿԵԳՈՐԾ
ԿՈՉՈՒՆՔ	3	ՈՒՂԵԼՈՒՐՆԵՐԻՆ ԱՇԽԱՐԴԻՆ
ՀԱՅԱՄ ԱՐԵՒ	45	ՊԱՏԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆ	38	ՊԱՏԱՆԻՆ ՔԵՐԹՈՂԻՆ
ՀԵՐՔՈՒՄ	105	ՊԱՏԳԱՄԸԸ
ՀԻՒԾԸ	14	ՊԱՏՈՒԱՆԴԱՆ
ՀՈԽԵՀԱՆԴԻՍ	32	ՊԱՐԲԵՒ ՈՒ ՄԱԵՏՈՑ
ՀՈԴԻՆ	29	ՊԱՐՏՔԸ
ՀՈԼՈՎՈՅԹԸ	81	ԶՐԵՐԳ
ՀՈՄԱՆԻՇ	50	ԱԷՐՆ ԻՄ
ՀԱՆՉՐՈՅԹ	53	ԱՒՐԵՐԳ
ՀՄԵՐ	97	ԱՒՐԾ ԻՄ
ՀՈՆ	6	ՄՐՏԻ ԳՈՂԵՐ — ՄՏՔԻ ՇՈՂԵՐ
ՄԱԿԱԿԻԹԵԱՆ	84	ՎԵՐԱԽՆՈՒՆԻԴ ՎԱՀԱԳԻՆ
ՄԱՐՏԻՋ	31	ՎԻՇ ԹԹԵՆԻՈՑ
ՄՊՁԱՒԱՆՁԲ	23	ՎԻՐԱՊԸ
ՑԱՊԱՐՈՒՄԸ	52	ՎՐԴՈՎԱՆՁ
ՑԻՇԵՑՔ ՄԵԶ	34	ՏԱՐԱՆՁԱՏ
ՆԱՑԻՑԻՍ	62	ՑԻՐՈՒՀԻՆ
ՆԻՆՅԱԸ	59	ԳԱՄԻՆ
ՆՈՐ ԳԱՐՈՒՆ	10	ԳԱՄԱՆԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՆ



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ՔԻՉ ՄԵ ԵՐԿԻՆՔ 1931

ԼՈՅՍ ԵՒ ԱՏՈՒԵՐ 1939

ՆՈՐ ԳԱՐՈՒՆ 1946







29282

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

Դիզ Մը երկինք (1931) Գիլ' 1-00 Տումբ

ԼոՅ Եկ ՍՏՈՒԵՐ (1939) Գիլ' 1-50 Տումբ

ՆՈՐ ԳԱՐՈՒՆ (1946) Գիլ' 3-00 Տումբ



Առաջնորդ Համբ Գիլել Հողիմովին

VAHRAM SOFIAN

1482 Armadale Avenue

Los Angeles 42, Calif.

U. S. A.

ԳԻՆ ԵՐԵՔ ՏՈՒՄԲ